

ՊԱՏՐԱՍԵՑ

ԶԱՐՈՒՀԻ Վ. ԱՐՁԱԿՈՒԽԻ

# ՀԱՅ ՄԱՅՐԸ

Տպարան  
ԿԵՊԵՆԻ ԽՈԲ

ԵԿԱՍԻԱ

1942



ՊԱՏՐԱՍՏԵՑ

ԶԱՐՈՒՀԻՆԻ Վ. ԱՐՁԱԿԱՐԻՆԻ

613.95 : 613.2.2

Ա

ՀԱՅ ՄԱՅՐԸ


A 13850



Տպարան  
ՀՀ ԳՀՆ Լ. Խ. Յ.

ՆԻԿՈՍԻԱ

1942



# ՄԱՅՐԻԿԻՍ

ՈՐ ԿԸ ՍԵՐԵ ՈՒՍՈՒՄԸ

ԵԿ

ԱՄԷՆ ԲԱՆԵ ՎԵՐ ԿԸ ԳՈՍԵ ԶԱՅՆ



## ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Թերեւո նոր բաներ չգտնուին այստեղ բայց անոնք անհրաժեշտ էն արքունիքի տարիքը թեւակոխող ամէն հայ աղջկան :

Աւսուցչութեանս երկար տարիներուն ընթացէին, Պոլսոյ «Էսաեան»ի եւ գաւառներու այն վարժարաններուն մէջ զորս վարած եմ, աւանդած եմ այս դասը «Առտենին Տնտեսագիտութեան» նեղ սահմաններուն մէջ :

«Մելգոնեան» Կրթարանին մէջ դասախոսած միջոցիս, Կրթական Տեսուչ Պ. Գէորգեանի «Nécessité d'Une Science des Parents» գիրքն ըելադրուած, ձեւափոխեցի զայն: Մինչեւ այդ ատեն աւելի Ցանոսի հինը նկատի ունեցած էի. ատկէ յետոյ Հայ Մայրը եղաւ մասնաւոր ուսադրութեանս առարկան :

Անուու լիակատար դասագիրք մը ըլլալէ նեռու է այս հրատարակութիւնը, սակայն կը կարծիմ թէ պակաս մը պիտի լրացնէ մեր աղջկանց դպրոցներուն մէջ ուր այս դասը — եթէ երբեք արդիականութիւնը բոլորովին չէ սրբած զայն ծրագիրներէն — գրել տալով կ'աւանդուի :

Զեռնիաս ուսուցչուիններ իրենց դասախոսութեան ընթացէին, անտարակոյս ընդլայնելով պիտի ներկայացնեն գրեոյլիս պարունակած նիւթերը ու ցայտեցնեն անոնց մէջ դնել ուզուած ողին :

## ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Կնոջ կոչումը — Ընտանիքի կազմուրիւն. — Եթե ընտանիքի մայր  
պատրաստուրիւն. — Սմուսնի ընտրուրիւն:

### ԿՆՈՋ ԿՈՉՈՒՄԸ.

Կնոջ կոչումը մայր, «ընտանիքի մայր» ըլլալ է.  
Ընտանիք կառավարող՝ ամուսնոյն գործակցութեամբ՝ եւ  
դաւակ դաստիարակող։

Աղջիկներու քոլ բնաղդ մըն է մայրական զդաւ-  
ցումը եւ մայր ըլլալու, ընտանիք կազմելու այս բնա-  
կան պահանջը է՛ն պատիկ տարիքէն կը յայտնուի անոնց  
մէջ։ Տակաւին ամուսինի մը զաղափարը չունեցած կը  
փափաքին զաւակներ տնենալ, առն տեղ շակրակել։  
Mlle Alice Descoedres, իր «Le Sentiment Maternel  
chez la Jeune Fille» գործին մէջ, այս մասին կատա-  
րած հետազոտութեանց արդիւնքները կը ներկայացնէ։  
Պատիկ աղջիկ մը պապէս զրած է. «Երբ մեծնամ, աղ-  
ուոր պարակուի առն մը պիտի ունենամ, ինչպէս նաեւ  
ընկերուհի մը եւ շատ զեղեցիկ զաւակ մը»։ — «Վաճա-  
ռատան մը մէջ կ'ուզեմ աշխատիլ, մինակս ըլլալ,  
գործերս ձեռքովս տեսնել, եւ պատիկ աղջիկ մը ունե-  
նալ պալռոյնելու համար զայն», եւայլն։

Այսպէս, կինը կոչուած է ընտանիք կազմելու, կառավարելու, ամուսնոյն դոլժակցութեամբ եւ զաւակ դաստիարակելու։ Այս է ամուսնութեան բուն նպաստակը։ Ընտանիք մը ուր աիրէ սէր, խաղաղութիւն, վասահութիւն, երջանկութիւն մէկ խօսքով, եւ ասով ըլլայ նպաստաւոր միջավայր մը ապագայ սերունդներու դաստիարակութեան։

## ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ

Ամուսնութիւնը անհրաժեշտութիւնն է. ժխառզներ կան. կարելի է գանել ամէն ազգի մէջ ամուրի կիներ ու այրեր որոնք երջանիկ եղած են եւ իրենց արդիւնաւոր կեանքով ուրիշներ ալ երջանկացուցած։ Կարելի չէ ուրանալ այս իրողութիւնը, բայց ասոնք բացառութիւններ են միայն։ Յետոյ չի գիտցուիր թէ՝ եթէ անոնք ամուսնայած եւ ընտանեկան գուրդուրանքով շէջապատուած ըլլային, արդեօք աւելի բեղմնաւոր կեանքեր պիտի չունենային։

Ինչպէս ըսինք, բնութիւնը մարդուն մէջ ընտանիք կազմելու բնազդը դրած է. ծնողաց նուիրում, զաւակներու սէր ծնող քին հանդէպ, փոքրէն դէպի մեծը յարդանք, երախտաղիտական սոսթկումներ. բոլորն ալ ընտանիքէն բխող բարոյացուցիչ և աղուոր բաներ որոնք տանը անդամները երջանկացնելու կը ծառայեն։

Արդ եթէ ընտանիքը ջնջենք, ի՞նչ կարելի պիտի ըլլայ դնել անոր աեղ որ նոյնքան գոնէ գեղեցիկ եւ բարոյացուցիչ ըլլայ։

Մարդուս անհատական շահն ալ կը պահանջէ ընտանիք կազմել։ Պէտք է մտածել որ երիտասարդական

օրերը կ'անցնին եւ ծերութիւնը կը հասնի։ Մարդ կեանքի փողձութիւններու դէմ որքան ալ ուժեղ ըլլայ, պահանջվար կ'զգայ անկեղծ, վատահելի, անշահախնդիր ընկերոջ մը։ Ո՞վ կրնայ աւելի հաւատարիմ ըլլալ քան կողակից մը որուն շահերը ամուսնոյն շահերուն համբնթաց և հասարակաց են երբ մանաւանդ զաւակներ կան։

Նոյնպէս, ընտանիքը ցեղին պահպանման գլխաւոր ազգակներէն մէկն է. ան կը կապէ տղան իր հայրենիքին, աւանդութեանց՝ երազի, կարօտի ցանցերով։ Երբ մայրիկը իր հրաշագեղ հէքեաթներով, քաղցր ու հարազատ հնչիւններով, երգերով, հայրենիքը ապրեցնէ տունին մէջ, զաւակները անոր անմիջական ազգեցութիւնը պիտի կրեն անտարակոյս և հաղորդակից ըլլան անոր։

Մարդկային կեանքը շարունակական յառաջացում մը ըլլալով դէպի բարոյականութիւն, դէպի կատարելութիւն, ծնողքի մը իտէալը ըլլալու է «զաւակները երմէ լոււագոյն պատրաստել»։ Ատով է որ ընտանիքը ի վերջոյ կ'օժանդակէ ընկերային կեանքի վերելքին։

## ԻՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՅՐ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Ընտանիք կազմելու բնագդը ունենալ չի նշանակեր — գոնէ մարդկութեան այն մասին համար որ նախամարդու վիճակէն վեր բարձրացած է — ընտանիք կազմելու եւ զայն կառավարելու կարող ըլլալ։

Արհեստ մը սիրել, անոր ընդունակութիւնը ունենալ չի բաւեր զայն ի գործ գնելու համար. պէտք է արհեստը սուլիլ, անոր վերաբերեալ անհրաժեշտ ծանօթութիւնները ձեռք բերել, մէկ խօսքով պատրաստուիլ անոր։ Արդ, ինչպէս մարդ կրնայ ընտանիք կազմել,

զաւակներ մեծցնել, դասախրակել առանց ծնողական արհեստին պատրաստուելու։ Անշուշտ այս արհեստին համար ալ բնածին յատկութիւններ անհրաժեշտ են, բայց անոնք առանձին չեն բաւեր, Ընտանիք կազմելու, զաւակ դասախրակելու համար պէտք է բանաւոր միջոցներ գանել զորս բնազդը չի հայժմայթեր, ի ճնէ օժանեալ ընտանիքի հայրեր ու մայրեր կան, բայց — ենթադրելով նոյնիսկ որ այդպիսիներուն համար պատրաստութիւն անհրաժեշտ չըլլար — մեծ թիւ մը չեն կազմեր անոնք եւ ճիշդ ատո՛ր համար է որ մասնաւոր պատրաստութիւն մը անհրաժեշտ է ընտանիքի հայր, մայր ըլլալու համար, Դժբախտաբար կարեւոր փոփոխութիւն մը չէ եղած այդ տեսակետով այն օրէն ի վեր երբ Սրէնսըր կը գոչէր. «Հրէշային բան է որ նոր սերունդին ճակատագիրը ձգուած ըլլայ անիմաստ սովորութեանց, տղիտութեան դրդում՝ ներուն, ծնողաց քմայքին, սանաւունելու թելագրութեանց եւ մեծ մայրիկներու խորհուրդին»։

Ուրեմն, ընտանիք կազմելու եւ կառավարելու համար բաւական չէ որ աղջիկ մը բնազդ միայն ունենայ. Այդ բնազդը ընկերային պայմաններու աղդեցութեան առակ կը տեսարանայ, կը մեռնի նոյն իսկ. (Ամերիկացի պղտիկ աղջիկներ պուպրիկէ աւելի ինքնաշարժ ուզեր էին իրեւ խաղալիք)։ Այս պատճառա՛ւ ալ մասնաւոր պատրաստութիւն մը անհրաժեշտ է։

Իրաւա՛մբ գիտել կը արուի թէ մանչերու կը սորվեցնեն ինչ որ պէտք է գիտնան յաջողելու համար զործի կեանքին մէջ. անոնց կը ներշնչուի նաեւ հայրենիքի սէրը բայց բան մը չըլլուիր ընտանիքի հայր պատրաստելու համար զիրենք։ Գալով աղջիկներու պատրաստութեան իրը ընտանիքի մայր, ատիկա կ'ըլլայ շատ շատ

առանին տնտեսութեան եւ մանկատածութեան մասին առաւ-  
ել կամ նուազ ընդարձակ ծանօթութիւններ տալով. մնա-  
ցածը պարզապէս դիպուածին կը թողուի.

Այս պատրաստութիւնը պէտք է ըլլայ

ԿԵՍՆՔԻ ՆՊԱՏՈԿ ՄԸ ՈՒՆԵՆԱԼՈՎ,

ԱՐՀԵՍՏ ՄԸ ՍՈՐՎԵԼՈՎ, (ի հարկին ընտանիքի  
մը նիւթական պահանջքներուն գոհացում կա-  
րենալ տալու համար),

ԸՆՏՈՒԹԻՔ ԿՈԶՄԵԼՈՒ ԵՒ ԿՈՌԱՎՈՐԵԼՈՒ ԱՐ-  
ՀԵՍՏԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐԸ  
ՆԱԽՕՐԾ ԱՏԱՆԱԼՈՎ,

որոնց ամբողջութիւնը կը կազմէ Մայրերու գիտութիւնը  
կնոջ համար, իսկ այս մարդուն համար՝ Հայրերու գի-  
տութիւնը:

ԿԵՍՆՔԻ ՆՊԱՏՈԿ.— Դեռատի աղջկան մը դաս-  
տիարակութիւնը կեանքի որոշ նպատակ մը ունենալ է  
համաձայն իր անհատականութեան եւ իր հաւանական ճա-  
կատագրին: Քննութիւնը ցոյց պիտի տայ թէ աղջկի մը  
ի՞նչ մտային կարողութիւն եւ ի՞նչ ընդունակութիւններ  
ունի որպէս զի ըստ այնմ անհրաժեշտ միջոյներ ձեռք  
առնուին իր գաստիարակութեան համար:

Պր. Յ. Հինդլեան կ'ըսէ. (1)

«Ծնողք երբեմն վնասակար ծառայութիւն կը մա-  
տուցանեն իրենց զաւակներուն, ստիպելով զանոնք որ  
իրենց ուզած, իրենց յարմար դատած ասպարէղին հե-  
տեւին առանց նկատի առնելու անոնց ճաշակները և ըն-  
դունակութիւնները: Առով հանդերձ պէտք չէ մոռնալ

(1) Մատենաշաբ Հ. Բ. Ը. Միտւթեան

որ անստեղի է չափազանցութեան տանիլ մասնաւոր ասպաշրէղի մը յարմարութեան ընծայուած կարեւորութիւնը. եւ յետոյ գործի մէջ է ընդհանրապէս որ ամէնէն աւելի ի յայտ կուգայ ան. հետեւաբար սխալ կ'ըլլայ ապագայ որոշ ասպարէղի մը մտադրութեամբ եւ ընտրութեամբ, մասնաւոր ճիւղերու միայն աշխատիլ դպրոցին մէջ. Ոչ ոք դիտէ թէ ապագան ինչ կը վերապահէ ամէն մէկուն այս տեսակէտով. Պէտք է շատ մը լարեր ունենալ աղեղին վրայ, որպէսզի եթէ մէկ լարը փրթելու ըլլայ, միւսները գործածելու կարելիութիւնը ունենայ մարդ»:

Ոչ մէկ լուրջ գործ առանց ծրագրի կրնայ կերպարանք ստանալ. դպրոցը, գործարանը, ընկերութիւնները, արդիւնաբերական ձեռնարկները, պետութիւնները ծրագիր ունին. իսկ ամէնէն բարդ մեքենան՝ մարդը, ինչպէս ճամրայ պիտի ելլէր, մանկութենէ մինչեւ ծերութիւն, եթէ իր հետեւելիք ուղիին համար նպաստակ, ծրագիր չունենար:

Ամէն մարդ իրեն յարմար ծրագիր մը պէտք է ունենայ ու եթէ դիպուածը ուղէ բարի կամ չար սրբագըրութիւններ մայնել անոր մէջ, պէտք է բանալ աշքերը, սառւզել այդ սրբագըրութիւնները, միայն կոյր դիպուածին չձգելու համար. բայց երբեք առանց ծրագրի շնալ. վասն զի մարդ այն ատեն պիտի նմանի նաւու մը որ թէ չունի, զեկ չունի և ամէն հովէ ուղղութիւն կը փոխէ:

Արգարեւ կեանքը ամէնուն համար յաջորդական սպասումներու շարքը չէ: Ամէն տարիքի սպասելիք բաներ չեն պակսիր: Իրիկունը դպրոցին գառնալիք անառակ թոռներուն՝ սանկ քանի մը սեղմումներով համբուրելու սպասող ծեր, կոյր մեծ մայրիկ մը նոյնիսկ, այդ նպաստակաւ կ'ոգեւորուի, կը միիթարուի: Սպասել վաղ-

ուան համար՝ իտէալ մը գտնել ըսել է. անոր համեստ կամ աննշան ըլլալը՝ սպասումի հաճոյքը չի պակսեցներ:

**Ա.ԲՀԵՍՏ.** — Շատեր կ'ըսեն թէ ազջիկները պիտի ամուսնանան, հետեւարար պէտք չունին արհեստ սորվելու: Մեծ սխալ մըն է աս. նախ կրնայ ըլլալ որ չամուսնանան. յետոյ արհեստի մը պարտադրած յատկութիւնները — ճշգապահութիւն, կանոնաւորութիւն, ճարպիկութիւն եւայլն — արհամարհելի բաներ չեն ընտանիք կառավարելու գործին մէջ:

Նոյնպէս կարգ մը արհեստներ կան ինչպէս կարուհիի, խոհարարուհիի, արդուկոզի, լուացարարուհիի ևայլն, որոնց օր մը պէտք պիտի տնենայ ազջիկ մը ընտանիքի կազմութեան ատեն. ինչպէս նաեւ ուսուցչուհիի, հիւանդապահուհիի, մանկատածի: Դպրոցէն ելած օրուան և ընտանիք կազմելու կոչուած օրուան միջեւ տարիներ կան սահելիք. ինչպէս զործածել պէտք է զանոնք:

Ուրեմն ամէն ազջիկ պարտաւոր է արհեստ մը սորվիլ. Այսօրուան կինը նիւթական աւելի պատասխանատու պայմաններու տակ կը զտնուի քան անցեալին մէջ: Իր սորված արհեստին շնորհիւ, ի վիճակի կ'ըլլայ, ի հարկին, իր զաւակներուն մօտ իբրեւ հօրը փոխանորդը ներկայանալու եւ անոնց ապագան պատրաստելու, փոխանակ գժրախտութեան մը պարագային ապրուստի միջոցներէ զուրկ ըլլալով շփոթելու եւ զաւակներուն կեանքին մութ եւ յոռի պատկերովը տառապելու:

Ուրիշ պարագայ մըն ալ. նիւթական անկախութիւնը կը սատարէ նաեւ կնոջ բարոյականի պահպանման, պայմանաւ որ չստիպէ զայն ընտանիքէն հեռանալու, ինչ որ չի կրնար իտէալը ըլլալ մարդկային այն ընկերու-

թեան որուն հիմն է սիրոյ եւ բարոյականի աղնուացման գաղափարներով առզորուած ընտանիքը ու'ր պէտք է ըլւայ ամէն բանէ առաջ կնոջ տեղը:

## ԱՄՈՒՍՆԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Ընտանիք կազմելու համար ամուսնութիւնը անհրաժեշտ է եւ հետեւաբար ամուսնի ընտրութիւնը կը ներկայանայ առաջին գիծին վրայ։ Ամէն մարդ ունի իր խառնուածքը, նկարս գիրը, ըմբռնումները, նախասիրութիւններն ու ապրելու ճաշակը։ նոյն գիծերը պէտք է վնասուել ընտրուած ընկերոջ մօտ։ Մէրը որքան ալ ուժգին ըլլայ ունի իր ապրումի շրջանը որ կրնայ կարճատեւ ըլլալ եւ ցնդիլ։ պիտի մնայ ընկերը։ նոյնիսկ եթէ չցնդի, ամուլ կրնայ մնալ։ Տեւական սէրը, արժէքաւոր սէրը սաեղծող կ'ըլլայ նիւթական եւ բարոյական արժէքներու ալ։

Ամուսնութենէն առաջ, աղջիկ մը պէտք է խորհիթէ ընտրուելիք անձը — անկախ իր ֆեղիքական հրապոյրէն — կը լրացնէ՝ ճշմարիտ ընկերոջ մը բարեմասնութիւնները։ ունի՞ փափաքելի բարոյականը, միտքը, ճաշակը։ արժանի՞ եւ կարո՞ղ է զաւակներու հայր ըլլալու։ կարելի՞ է ընդունիլ զինքը իրբեւ անկեղծ, վստահելի եւ փորձուած գործակից մը։ Այս պայմաններու տակ միայն կարելի է լաւագոյն ընտրութիւնը ըրած ըլլալու ապահովութիւնը ունենալ։

Այս մասին Պ. Գէորգեան իր «Nécessité d'Une Science des Parents»ին մէջ սապէս կը գրէ։ «Մարդկային ընկերութեան արժանի իտէալի մը իրականացումը կրնայ ըլլալ միայն երբ այլն ու կինը զիրար կը հաս-

կնան փոխադարձաբար. երբ միեւնհյն յստակ գաղափարը ունին իրականացնելիք գործի մը եւ անոր մէջ իրենց բերելիք բաժինին մասին։ Հարցը սակայն միայն կնոջ վերելքի մասին չէ, այլ կնոջ եւ այր մարդուն միանգաւմայն։ Մանչն ալ ունի իր նոյնքան նուիրական, կարեւոր գերը որքան աղջիկը, ընտանիքի կազմութեան մէջ։ Տիրող նախապաշարում մըն է թէ աղոց կրթութիւնը մայրն է միայն որ կուտայ. ի՞նչ լուրջ պատճառ կայ ասոր. հայրը անկարո՞ղ է զեղեցիկ զգացումներ ներշընչելու, բարոյական աղդեցութիւն անենալու։ Ան քիչ կը մնայ տան մէջ, իրաւ է, բայց իր շունչը կը տիրէ հոն. իր առնական խոր, հանգարտ յուզումը կը թափանցէ ընտանիքի բոլոր անդամներու որտին մէջ։ Նոյն իսկ եթէ օր մը մեռնի, անոր ողին կը աիրապետէ, անոնը, գաղափարները կը յիշուին մեծերու կողմէ. «Հայրիկդ ասանկ կ'ըսէր, անանկ կ'ընէր. հայրիկդ այդ ըրածդ զեղեցիկ պիտի չգտնէր, եւայլն»։

Կինը ընսանիք պիտի կառավարէ ամուսնոյն գործակցութեամբ։ Ամուսնութիւնն ալ տեսակ մը ընկերակցութիւն է. ինչպէս գործի մը մէջ մարդ մը պարտաւոր է խորհրդակցելու ընկերոջը հետ, անոր հաւանութիւնը առնելու, ապրանք մը գնելու կամ ծախելու համար կամ առեւտրական ձեռնարկի մը սկսելէ առաջ, նոյնպէս այր ու կին պարտաւոր են համախորհուրդ գործելու ընտանիքը շահոգրդուղ բոլոր հարցերու շուրջ։ Ամուսնացող մը անկախ չէ այլեւս. միտութիւն մը կազմած է եւ պէտք չէ մոռնայ որ միշտ անձնական գաղափարներէն բան մը պիտի զոհէ, տեղի պիտի տայ։ Այսպէս, լու կառավարուած ընտանիքի մը մէջ, պիտի տիրեն զոհողութիւն, համբերող ողի եւ համակերպութիւն, որոնք ծնունդը կընան ըլլալ

միայն յատակ նպատակի մը եւ փոխադարձ սիրոյ:

Առողջական եւ բարոյական պայմաններուն քովկայ նիւթական պայմանն ալ. ամուսնացող երիտասարդին նիւթական դիրքը կը ներէ՞ առևն տեղ կազմելու: Դրամօժիտով ամուսնանալու գաղափարը պէտք չէ ընդգրեցնէ միշտ գեռատի աղջիկները, ասոնք պէտք չէ ինքզինքնին ծախած ըլլալու վիրաւորանքը զգան: Դրամօժիտը կ'արդարանայ եւ հեռու է աղջկան մը համար վիրաւորիչ ըլլալէ, երբ ան սահմանուի ապագայ ընտանիքին և զաւակներուն ապահովութեան: Այս պէտք է ըլլայդ բամօժիտին միակ նպատակը:

Պէտք է խուսափիլ օտար ամուսնութիւնն կնքելէ ուրկէ ոչ միայն իրե՛նք, ամուսինները պիտի դժբախտանան այլ եւ իրենց զաւակները: Պատճառ՝ ընտանիքին մէջէն պիտի պակսին աղգային խանդավառութիւնը, ոգին, աւանդութիւնը, լեզուն, որոնք գլխաւոր կապերէն մէկը պիտի կազմէին ընտանիքին: Յետոյ անհատական նկարադրի կարգ մը տարբերութիւններու վրայ երբ աւելնան ցեղային նկարագրի ալ տարբերութիւնները, ընտանիքին կենցաղը անհանդուրժելի կը դատնայ: Ուրիշ պարագայ մըն ալ — որ մեզի Հայերուն համար մասնաւոր կարեւորութիւն մը կը ներկայացնէ — ընտանիքը կը կորսնցնէ իր նպատակին մէկ աղուոր մասը, ան կը դադրի աղգապահանման աղգակ մը ըլլալէ:

Մօր մը պատրաստութեան համար անհրաժեշտ են

Առողջապահական

Առևինին ՏԵՏԵՍՈՒԹԵԱՆ

Մանկատաճական եւ մանկավարժական

Հակիրճ ծանօթութիւններ:

## ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Ընդհանուր.— Կանանց յառուկ. — Գործնական բժօկուրեան ծանօթսւրիւններ. — Ցարափոխիկ հիւանդուրիւններ. — Պատահական անհանգստուրիւններ եւ գործնական դարմաններ. —

Ընտանիկան դեղարան :

## ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Մարդոց արուած բոլոր բարիքներու ամէնէն թանկագինը առողջութիւնն է. անող է որ մարդ կրնայ իրեններուն եւ ինքզինքին օգտակար ըլլալ եւ կեանքէն հաճոյք առնել. Մաքի հանդարսութիւն, հարստութիւն, զիստութիւն եւ երջանիկ կեանք, առողջութեամբ միայն կ'ապահովուին. Առողջութիւնը որքան որ կարեւոր է անհատի մը համար, նոյնքան ալ կարեւոր է հանրութեան համար. Երբեմն շատ մը մարդոց կեանքը կախում կ'ունենայ միայն մէկ անհատի մը առողջութենէն. օրինակ, ընտանիքի պետի մը հիւանդութիւնը ամբողջ ընտանիքի մը թշուառութեան պատճառ կը դառնայ:

Կը կարծուի թէ առողջ մարմին ունենալը գիպուածի արդիւնք է. ասիկա սխալ է: Առողջ ապրիլ ուղողներ, առողջապահական օրէնքներու հնազանդելով միայն կրնան առողջ մնալ: Առողջապահութիւնը ուրեմն այն

զիսութիւնն է որ կը սորվեցնէ առողջութիւնը պահպանելու միջոցները։ Այդ միջոցներն են. Օդ, արեւ, մաքրութիւն, սնունեղ, կանոնաւոր քուն, մարգանեկ։

**ՕԴ.** — Օդին մէջ գտնուած թթուածինը միւս բուլոր կազերէն ամէնէն կենսականն է եւ մեր մարմնոյն համար ճշմարիտ սնունդ մը։ Եթէ մենք ապականած սենեակներու մէջ փակուինք շարունակաբար եւ գիշերը քնանանք գոյց պատուհաններով ննջարաններու մէջ, մեր մարմինը զրկած կ'ըլլանք իրեն անհրաժեշտ եղող թթուածինէն եւ հետեւաբար կը շնչենք այն օդը զոր արտաշնչած ենք արդէն բազմաթիւ անգամներ։ Ասոր իրը հետեւանք, դլխու ցաւ կ'ունենանք, անարիւն եւ տժզոյն կ'ըլլանք։ Պէտք է միշտ մաքրել մեր սենեակներուն օդը։ Գիշերը բաց պատուհաններով պառկիլ ամառը, խոկ ձմեռը՝ լաւ ծածկուիլ եւ կիսաբաց թողուլ պատուհանները։ Այսքանը չի բաւեր. պէտք է լաւ շնչել գիտանալ. քիթով շնչել երկար, թոքերը լաւ լեցնել եւ բերնէն արտաշնչել։ Առաւօտեան շնչառական մարզանքները, գոնէ հինգ վայրկեան, հիանալի կերպով կը ծառայեն այս նպատակին։ Նոյնպէս երգը գործնական միջոց մըն է շնչառութեան. կարելի եղածին չափ յաճախ երգել բայցօթեայ։

**ԱՐԵՎ.** — Ամէն մարդ զիսէ թէ ինչ կ'սպասէ մութ սենեակի մը մէջ պահուած տունկի մը։ Մարդիկ ալ այդ տունկին պէս լոյսի եւ արեւի պէտք ունին։ Արեւը ուղղակի պէտք է թափանցէ մեր մարմնոյն — հոդ չէ թէ սեւնայ կամ կարմրի — որպէս զի գնդերները ուժովիսան, ձմեռուան ցուրտը նուազ տաժանելի ըլլայ եւ կարդ մը հիւանդութիւններ, մանաւանդ հարրուխ, կողատապ, թուքատապ, թուքատապ, թոքախա, չղոքացուին։ Արեւու լոգանքներ,

ծովեղը կամ լերան վրայ, առողջութեան լաւագոյն ազդակներ են, բժիշկին խորհուրդով սակայն, որովհետեւ ամէնուն չեն նպաստեր, ընդհակառակը կընան վնասակար բլլալ ոմանց»:

Տանտիկիններ կան որ կը վախճան պատուհան բաշնալու որպէս զի չըլլայ թէ արեւը կարասինները աւրէ՛ Արեւը յորդառաս պէտք է մանէ սենեակներէն ներս, մինչեւ ամենայետին անկիւնները ուր մանրէնները կը սիրեն հաստատուիլ. «Ուր որ արեւը չի մտներ, բժիշկը կը մանէ» առակի կարդ անցած է»:

**ՄԱՔԲՐՈՒԹԻՒՆ.** Մորթը՝ մարմնին պաշտպանութեան առաջին գիծը կը կազմէ գուրսէն գալիք վտանգներան գէմ։ Ան ոչ միայն առաքին եւ պաղին գէմ կը պաշտպանէ այլ եւ մարմնին մէջ գոյացած թունաւորնիւթերը, քրտինքի եւ արտահոսումներու միջոցաւ, գուրս կը հանէ՛ Որպէսղի մորթը կարենայ իր բոլոր պարտականութիւնները կատարել, անհրաժեշտ է որ մաքուր պահուի, ծակափինները զերծ ըլլան աղափի խաւերէ՛ Ասոր լաւագոյն միջոյն է ամէն օր պաղ ջուրով ամրող մարմինը արագօրէն լուալ ինչ օր պիտի վարժեցնէ զայն օդի բարեխսառնութեան փոփոխութեանց եւ պաղին գէմ պիտի զինէ։ Անհրաժեշտ չէ անպատճառ ջրցայս կամ լոգարան մը ունենալ. բաւական է պաղ ջուրով լեցուն կոնքի մը մէջ սպունդ մը թաթիսել եւ ամբողջ մարմինը արագօրէն թրջել ու յետոյ չոր լաթով մը ուժով չփել։

Մորթը հիմնապէս մաքրելու համար, կարեւոր է ատեն ատեն տաք բաղնիք առնել։ Եատ աւելի լաւ է շաբաթը անդամ մը կէս ժամ եւ կամ երկու - երեք օրը անդամ մը տասը վայրկեան լուացուիլ քան թէ ամիսը

անդամ մը երեք ժամ բաղնիքի մէջ մնալ, ինչպէս կ'ընէ ժողովուրդին մեծ մասը. երկար ատեն բաղնիքի մէջ մնալը՝ չափազանց քրանցնելով կը տկարացնէ մարմինը ու ցուրտին դէմ անոր պաշտպանութեան ուժը կը պակսեցնէ.

Մորթի մաքրութեան չափ կարեւոր է եղունգներու մաքրութիւնը. Պէտք է կարճ կարել զանոնք և մկրատով ու խոզանակով մաքրել. երկար ու սեւ եղունգները որոնք ընդունարան են աղտոտութեանց, մեր արեան մէջ կը խոթեն ամէն տեսակ մանրէներ որոնք բորբոքումներ կը պատճառեն. Ոտքի եղունգներն ալ պէտք է միշտ կարճ և մաքրոր պահել.

Ս.կանչին մէջ խէժի պէս նիւթ մը կը դոյանայ. որպէսզի այդ նիւթը չշատնայ, պէտք է մաքրել ականչին ներքնամասը կակուղ լաթով մը և կամ շիղի մը ծայրը անցուած և ալքոլով թրջուած բամպակով մը:

Ս.կրաներն ալ մասնաւոր խնամքի կը կարօտին. զանոնք վրձինով շփելու է ամէն ուղղութեամբ, որքան առջեւէն, նոյնքան ալ ետեւի կողմէն. Առառու եւ իրիկուն, մասնաւորաբար պառկելէ առաջ պէտք է մաքրել ակռաները որպէսզի ուասելիքներու մնացորդները չաւրեն ակռաներու կիտուածը որ ակռան պաշտպանող ճերմակ ու փայլուն նիւթն է. անդամ մը որ ան աւրուի, ակռան կը փտի, մարսովութիւնը կը խանդարուի եւ ստամոքսի ցաւեր յառաջ կուզան։

Մազերը նոյնպէս խիստ մաքրու պահուելու են. Զգուշանալու է իւզոտ մարմիններ գործածելէ կարելի եղածին չափ. Դիշերը պառկելէ առաջ պէտք է խոզանակել և ատեն ատեն օճառով ու տաք ջուրով լուալ.

Աշենը ալ ամէն օր պէտք է մաքրոր ու պաղ

ջուրով լուալ։ Մասնաւորապէս ուշադրութիւն ընելու է մանուկներու աչքերուն և ձգելու չէ որ անոնց վրայ ճանճեր թառին։

Ոսքերը ուր քրտինքի հետեւանքով դարշահոտութիւն եւ նոյն խակ վէրքեր կրնան յառաջ գալ, պէտք են յաճախ լուացուիլ, եթէ ոչ ամէն օր։ Զուրը բնութեան ձրի պարզեւն է զոր մեր մաքրութեան, հետեւարար մեր առողջութեան, համար գործածելէ խուսափելու չենք։

**ՍՆՈՒՆԴ.** — Մնունդը պէտք է պարզ ըլլայ. լայն տեղ տալ բանջարեղէններու, պտուղներու, հաւկիթի, կաթնեղէնի, Միաբ հային հետ մարդոց մնունդին խարիսխը կը կազմէ. ամէն օր կտոր մը միայն բաւական է. այլապէս ստամոքսը և լեարդը կը ծանրաբեռնէ։

Առառուն, գործի սկսելէ առաջ, տաքուկ խմելիք մը առնել, կաթ կամ թէյ մէկ-երկու շերտ հացով. կարագը, անուշը մննդարար են. օգտակար է նաեւ բօրիչը որ թեթեւ է։

Ցերեկուան ճաշին համար ձուկ կամ միս, թարմ բանջարեղէն եւ առաս պտուղ։

Իրիկունը կարելի եղածին չափ թեթեւ ստամոքս ունենալու է որպէսզի քունը չխանգարուի մարսողութեան աշխատանքով։ Պնակ մը ապուր, բանջարեղէն ու պտուղ բաւական են։ Պէտք չէ մտոնալ որ մարսողութիւնը գիւրացնելու համար պէտք է դանդաղ ուտել եւ լաւ ծամել կերակուրները։

**ՔՈՒՆ.** — Քունն է միայն այն միջոյը որ ընդհանուր հանգիստ կուտայ մեր ջղային գրութեան. առանց անոր մեր մարմինը անկարող պիտի ըլլար սոկալու

Քիշերուան ու մտաւոր ո եւ է աշխատութեան։

Գիշերուան մութը քունի համար ամէնէն յարմար ժամանակն է որով կանուխ պառկիլ եւ կանուխ ելլել, լաւագոյն սովորութիւնն է։ Գիշերուան մեծ մասը աշխատանքով կամ զուարճութեամբ անցընել եւ առաւօտները լոյսին մէջ քնանալ, վնասակար է։

Հանգիստը աւելի դիւրութեամբ կ'ապահովուի երբ ննջարանը կ'ունենայ մաքուր եւ զով օդ, որովհետեւ ապականած օդին մէջ արիւնը չի կրնար մաքրուիլ եւ քունը պէտք եղած հանգիստը չի տար։

Քունի աեւողութեան իրեւ կանոն ընդունուած է՝

Երախաներու համար	12 - 16 ժամ
------------------	-------------

Տղոց համար	11 - 12 ժամ
------------	-------------

Երիտասարդներու համար	8 - 10 ժամ
----------------------	------------

Չափահասներու համար	7 - 8 ժամ
--------------------	-----------

Ծերերու համար	5 - 6 ժամ
---------------	-----------

ՄԱՐԶԱՆՔ. — Մարզանք կամ մալմամարզ ըսելով կը հասկնանք մարմին գնդերներուն մասնակի կամ ընդհանուր այն շարժումները որոնք կը նպաստեն մարդկային գործարաննաւորութեան աճումին եւ զօրացման։ Անով արեան շրջանը կը կանոնաւորուի, շնչառութիւնը կ'ըլլայ աւելի խորանի, արիւնը կը մաքրուի աւելի աշքագ, աղիքներուն գործունէութիւնը կ'աւելնայ եւ մարզողութիւնը կը դիւրանայ։

Երանի՛ թէ ամէն մարդ կարենայ օրական երկու ժամ բաց օդին մէջ մարմինը քիչ մը յոդնեցնելու չափ աշխատիլ եւ մարզանք ընել։ Գոնէ աղատ օրերուն ընելու է։


Արագ քալել, վաղքի վերաբերեալ խաղեր, թիա-  
վարութիւն, լողալ, հեծանիւ, պարտէզի աշխատանք  
ամենաօդտակար մարզանքներ են:

## ԿԱՆԱՑ ՅԱՏՈՒԿ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ

*Այս թիւները ընդհանրապէս 12 էն 14 տարեկանին կ'սկսին ունենալ իրենց դաշտանը։ Մայրերը կամ գիշերոթիկ վարժարաններու դաստիարակուհիները պարտին նախօրօք պարապատել իրենց աղջնակները որպէսզի յետոյ անակնկալի և հետեւարար վախի չենթարկուին անոնք։ Այդ պարագային մեջքը կը ցաւի։ ընդհանուր թուլութիւն մը, մելամաղձոտութիւն մը յառաջ կուգայ։ Պէտք է տաք պահել, դուրս չելլել, շատ չքալել, զգուշանալ խաղերէ, մարզանքներէ, դժուար աշխատանքներէ։ Եթէ ցաւով տեղի կ'ունենայ դաշտանը, ուաքերը տաք չուրը դնել եւ պաղի չենթարկուիլ։*

*Դաշտանի շրջանի տեւողութեան պէտք չէ բաղնիք երթալ, ծովու լոգանք առնել։ նոյնպէս quinine, aspirine եւ լուծողական, առանց բժիշկին արտօնութեան։*

Դաշտանը, կնոջ կեանքի ընթացքին, կը տեւէ մօտաւորապէս 40-45 տարի։ կը դադրի 50-55 տարեկանին։ Այդ վերջին շրջանը կ'սկսի դաշտանի կամ հետզետէ ակարացումով և կամ սասակացումով որ երբեմն կատարեալ արիւնահոսութեանց վտանգաւոր հանգամանքը կ'առնէ։ Դաշտանադուլին՝ ծննդական գործարաններէ դուրս պատճառած պատահարները հետեւեալներն են։ գլխու ջերմութեան խուժումներ, տեսութեան խանգարում, ականջներու խճըլառք, սիրախարախում, ջղային տադ-



նապներ, մորթի քերուըտուք, էքզէմա, յօդացաւ։ Զղային տագնապները կրնան տեւական եւ նոյն իսկ վասանգաւոր հիւանդութեանց յանդիլ։ Կարելի է դարմանուիլ կամ մեղմացուիլ եթէ ատենին բժշկական դարմանումի դիմուի և իրենց ծագումը զիացուի։

Դաշտանադուլի շրջան անցընելու վրայ եղող կին մը, յաճախ իր շուրջիններուն համար խիստ անհաճոյ արամագրութիւն մը կ'ունենայ։ Զայն հիւանդ մը նկատելու եւ մեղագրելու չենաւ։

### ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ

Դեռատի աղջիկ մը պէտք է ունենայ գործնական բժշկութեան ծանօթութիւններ որպէս զի հիւանդութեան մը, արկածի մը պարագային, շուարումի շմատնուի մինչեւ բժիշկին համնիլը։ Ամէնէն ծանր նկատուած հիւանդութիւնները այնքան աղետաբեր պիտի շրլլային եթէ ժամանակին անհրաժեշտ խնամքը տարուէր։ Յաճախ ցաւ չպատճառող անհանգստութիւն մը կրնայ շատ լուրջ ըլւլալ մինչդեռ գորաւոր ցաւ մը կրնայ վասանգաւոր չըլլալ։ Այսպէս քաղցկեղը, թոքախտը ցաւ շունին իրենց սկզբնաւորութեանը մէջ եւ ժամանակին իմաստուելով կըրնան դարմանուիլ։ Իսկ ակռայի կատաղի ցաւ մը գրեթէ բնաւ վտանգ չպառնար։ Հետեւաբար եթէ բան մը կասկածելի երեւայ, պէտք է իսկոյն բժիշկին դիմել առանց սպասելու որ ցաւերը սկսին։ Բժիշկին ճշդրիս կերպով պէտք է աեղեկութիւն տալ հիւանդին մասին եւ չնախապաշարել զայն։ Իրազութիւններ պէտք է ներկայացնել և ոչ թէ բայցարութիւններ տալ։ Հիւանդութեան մը պապարագային, նախ քան բժիշկին դալը, պէտք է հիւան-

դին ջերմութիւնը առնել։ Ջերմաշափը աղէկ մը թոփուելու է մինչեւ որ սնդիկը էն տակը իջնայ. յետոյ հիւանդին անութին տակը գնել ուշադրութիւն ընելով որ շապիկը մորթին և զործիքին միջեւ չմնայ։ Մօտաւորապէս հինգ վայրկեան թողուլ, աղէկ մը սեղմուած մարմնոյն և բացուկին միջեւ։ Աստիճանը կարդալ և արձանագրել պարզ թուղթի մը վրայ չորս սիւնակներու բաժնուած։ թուական, առառու, իրիկուն, ծանօթութիւն։

Բազկերակին զարկը նոյնպէս համրել վայրկեանի մը տեւողութեանը և արձանագրել։

Յետոյ պահել ամէն ինչ որ կրնայ լուսաբանել բժիշկը, աղասոս ճերմակեղէն, թուք, մէզ, փսխունք։ Մինչդեռ ամստիկնոջ բնաղդական առաջին զործը կ'ըւլւայ կարելի եղածին չափ շուշ գուրս նետել այս աղասութիւնները։

Հիւանդին սենեակը պէտք է շատ մաքուր ըլլայ, օդաւէտ, խաղաղ։ Անկողինը այնպէս մը դրուած ըլլալու է որ լոյսը ետեւէն դայ։ Հիւանդին սենեակը մաքրելու համար բնաւ փոշի չհանել, այլ խոշոր լաթ մը թրջել, քամել ու աւելին շուրջը փաթթելով փոշիները առնել։ Զիողուլ որ հիւանդաւսի եկող շատախօս կիներ սենեանին մէջ աղբկեն և մանաւանդ հիւանդին մասին խօսին։

Ամէն առաւօս հիւանդին արգուզարդը ընել եւ շատ մաքուր պահել զայն։

#### ՏԱՐՍ.ՓՈԽԵԿ ՀԻՒԱՆԴԱՒԹԻՒՆՆԵՐ

Երբեմն կը պատահի որ տարափուսիկ հիւանդութիւններ ճարակին ամէն կողմ։ Ասոնք յառաջ կուգան մանրէներու միջոյաւ որոնք չեն աեսնուիր բայց կը գըտ-

Նույին հիւանդին սաւաններուն, ճերմակեղէնին, խմած գաւաթին եւ իրեն դպած ձեռքերնուդ վրայ։ Մանրէները կը չեղոքացուին գործածելով կարդ մը նիւթեր որոնք կը կոչուին հականեխիչ, օրինակ լիզօֆօրմ, սիւալիմէ, ասիւ ֆէնիք, ալքոլ եւայլն։

Պէտք է հիւանդը մեկուսացնել կարելի եղածին չափ։ Հիւանդապահէն եւ բժիշկէն զատ պէտք չէ մէկը մօտենայ իրեն։ Հիւանդը խնամողը կամ անոր մօտ դացողը ամէն անգամ որ սենեակէն դուրս ելլեն, ձեռքերնին լուալու են դրանը քով դրուած հականեխիչ հեղուկ մը պարունակող ամանի մը մէջ։

Հիւանդը խնամող անձը պէտք է կրէ լայն զդեստ մը իր հագուստաներուն վրայէն եւ ամէն անգամ որ սենեակէն դուրս ելլայ, վրայէն հանէ զայն։

Հիւանդին սենեակին մէջ երբեք բան չուտել. Հիւանդին ճերմակեղէնները և ամանները, որոնց մէջ կ'ուտէ, պէտք է նախ դեղի մէջ խոթել և ապա լուալ։ Ուշագիր ըլլալ որ անոր ճերմակեղէնները շուտ շուտ փոխուին և ուրիշներու լաթերուն հետ չխառնուին։

Չեղոքացնել մարմինին արտադրութիւններն ու անվնաս գարձնել անոնցմով աղտոտած առարկաները։ Սախկա կարելի է միայն հականեխտումով։

Համաճարակի ձեւին առկ երեւցող սարտախոխէկ հիւանդութիւններ են.

Ժանտասանդ	Fièvre Typhoïde	(հումմա)
Հնտախտ	Choléra	(քոլէրա)
Տենդային հարրուխ	Grippe	(կոիր)
Ուղեղատապ	Méningite	(պէյին հումմասը)
Կապուտ հագ	Coqueluche	(պօղմաճա)

Ջերմ	Malaria	(սըլթմա)
Ծաղիկ	Vérole	(չիչէք)
Կեղծմաշկ	Diphthérie	(գուշպօղան)
Շառատենդ	Scarlatine	(գըղըլ)
Կարմրախտ	Rougeole	(գըղամուք), ևն . .

Ասոնցմէ զատ կան ուրիշներ ալ որոնք իրաւ է թէ համաճարակի ձեւով չեն յայտնուիր եւ սակայն ահաւոր կերպով փոխանցիկ են։ Ասոնց գլխաւորներն են,

Թոքախտ (Tuberculose pulmonaire).— Մանրէի միջոցաւ կուղայ կը հաստատուի և երկար կը տեւէ. հիւանդին հետ կը խաղայ ինչպէս կատուն մուկի հետ։ Իր զոհերը մանաւանդ դեռատիներն են։ Թոքախտը վտանգաւոր է որովհետեւ ենթական պառկելու սովուելէն շատ առաջ ոտքի վրայ կ'անցընէ և ուրիշները կը վարակէ, մինչդեռ կարմրախտը կամ շառատենդը կ'ստիպէ անկողին մտնել առաջին նշանները տեսնուելուն պէս։

Վարակումը տեղի կ'ունենայ մանաւանդ թուքի միջոցաւ. պէտք չէ երբեք գետինը թքնել նոյնիսկ երբ մարդ առողջ է։ Այս թուքերը կը չորնան, ոտքի տակ փոշիի կը վներածուին և հոգին միջոցաւ օդին մէջ կը խառնուին միասին տանելով մանրէները որոնք հիւանդութիւնը կը տարածեն չորս դին։

Ուրիշ դէշ սովորութիւն մըն ալ կայ դետինը թքնելէն շատ առելի տարածուած, այն է էջերը դարձնելու համար մասները թքոտել։ Երեւակայեցէք բժիշկի մը սպասման սրահին մէջ, հիւանդի մը կողմէ այս ձեռվ թղթատուած թերթեր անմիջապէս որիշ ընթերցողներ ալ թղթատեն։ Հիւծախտաւոր մը պէտք չէ երբեք շփում ունենայ տղոց հետ։ ասոնք չեն կրնար գիմանալ հիւան-

դութեան եւ արագօրէն կ'առնեն զայն։

Առողջ մարդիկ կրնան պաշտպանուիլ անոր դէմ.  
իսկ ֆիղիքապէս տկարներուն մէջ զօրաւոր գետին մը կը  
գտնեն Քօխի մանրէները։

Հիւանդութիւնը երեք շրջաններէ կ'անցնի որոնց  
առաջինը գրեթէ անդ գալի ու աննշ մարելի կ'ըլլայ։ Են-  
թական պարզ պաղառութեան մը կը վերագրէ այն ան-  
կարեւոր տկարութիւնները զոր կ'զգայ և փոյթ անդամ  
չըներ բժիշկի մը խորհուրդ հարցնելու։ Թեթեւ հազ մը  
առանց խուխի, աննշան տենդ մը եւ ծունկերու տկարու-  
թիւն՝ փոփոխութիւն չեն մացներ իր ապրելու եղանակին  
մէջ մինչեւ այն օրը երբ թոքերէն եկած արիւնը կաս-  
կածներու ծնունդ կուտայ։ Այս շրջանին մէջ բուժում  
կարելի է։

Երկրորդ շրջանին՝ հազը կ'աւելնայ. արիւնով ա-  
ռաստ խուխ կուգայ. տենդը աւելի զդալի կ'ըլլայ, ախոր-  
ժակը կը կարի եւ կ'սկսի նիհարնալ։ Այս շրջանին ալ-  
բարւոքում կամ նոյն իսկ բուժում կարելի է։

Երրորդ շրջանին, յաճախ հիւանդութեան սկիզբէն  
տարիներ վերջ, հիւանդը կը սկսի ծիրիիլ. մասնաւոր ու  
յատկանշական կերպարանք մը կ'առնէ, այստերն ու քուն-  
քերը կը խոռոչանան, երեսները կը կարմրին, արաեւա-  
նունքներն ու թարթիչները կը մեծան, աչքերը կը կա-  
պուտնան, մասներուն ծայրերը կը խոշորնան ու եղունդ-  
ները զդալապէս կամարներու ձեւը կ'առնեն, ջերմութիւնը  
կը բարձրանայ, քրտինքը կը պատէ մասնաւնդ գիշեր-  
ները կամ առատուան դէմ. միրաը ուժգին կը բարախէ,  
ձայնը կը նուազի, նիհարութիւնը ծայրայեղ աստիճանին  
կը հասնի, մորթը մոմի պէս կը դեղնի, ոտքերը կ'ուռին։

Սակայն, հակառակ այս ընդհանուր աւերին, հիւանդը իր իմացական կարողութիւնը անաղարտ կը պահէ երբ մահը վրայ կը հասնի:

Քօխի այս չարաշուք մանրէները թոքերէն զատ կրնան մարմնին գրեթէ բոլոր գործարաններուն կամ հիւսուածքներուն մէջ մուտք գործել ու նման աւերներ յառաջ բերել:

Կատաղութիւն (Rage).— Կատղած կենդանիի մը խածուածքէն յառաջ կուգայ այս հիւանդութիւնը որ ենթակային վրայ նախապէս ջղային կարկամութիւններ եւ յետոյ անդամալուծութիւն եւ մահ յառաջ կը բերէ: Եւ սակայն չնորհիւ անմահն Բասթէոփի, այսօր այս հիւանդութիւնը կ'անհետանայ՝ մարմնին մէջ ներարկուած շիճուկի մը հակաղդեցութեամբ:

Ածխուկ (Charbon).— Կենդանիներու՝ մասնաւուարար ոչխարին յատուկ հիւանդութիւն մըն է որ կը փոխանցուի մարդուն և կը յատկանշուի փոխանցումի տեղին վրայ յառաջ եկած թարախոտ, ածխացած վէրքով մը, տեղով ու անտանելի քերութառութով: Դիաելի է որ փոխանցումը երբեք տեղի չ'ունենար առողջ մորթէ մը ներս, այլ պղտիկ վէրք մը, սկըթուք մը պէտք է որ մանրէները ներս մտնեն: Առենին հասած ներարկում մը կամ գոնէ խարում՝ կը փրկեն հիւանդը:

**ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹԻՒՆՆԵՐ  
ՆԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՐՄԱՆՆԵՐ**

Վէրք. — Եփած, առաստ ջուրով լուալ վէրքը, օքսիժէն կամ թէնթիւռ տ'իօտ դնել բամպակով մը, յետոյ

մաքուր լաթով, նախընտրաբար կաղ իսրոֆիլով, կապել երբեք բամպակը չգնել վէրքին վրայ.

Քիրի արիւնում.— Ուժով մը սեղմել արիւնող ռունդը դոնէ հինգ վայրկեան. պաղ ջուրի մէջ թաթխուած լաթեր դնել ծոծրակին վրայ. զլուխը շիտակ բոնել եւ քիչ մը առջեւ ծուել որպէսզի արիւնը կոկորդը չերթայ և դուրս հոսի: Փողկապ, օձիք, շապիկի կոճակ քակել և այս ձեւով քանի մը անգամ ռնգային ներշնչում և բերանային արտաշնչում ընել. կարելի է նոյնպէս օքսիմէն թաթխուած բամպակի կաոր մը խոթել արիւն եկող ռունդին մէջ:

Կոկորդի ցաւ.— Միշտ իտրհիլ կեղծմաշկի և շառատենդի կարելիութեան մասին, երբ նշիկներուն վրայ ճերմակ կէտեր կը նշմարուին: Այդ պարագային խոկոյն բժիշկ կանչել: Մինչեւ անոր գալը՝ լեմոնի ջուրով կարկարա ընել: Ցղաք երբ սասքութիւն ունենան, խոկոյն անոնց կոկորդը նայիլ որ ճերմակ կէտեր կա՞ն գեղաբունքվայ, նոյնիսկ եթէ ցաւ չունենան:

Նուաղում.— Ուժասպառութեան, անօթութեան, չափաղանց աշխատանքի, սաստիկ վախի, յուղումի, ցաւերու հետեւանքով կրնայ նուաղում յառաջ գալ: Այս պարագային պէտք է հիւանդը կոնակի վրայ պառկեցնել, զլուխը շատ ցած, առանց բարձի: Զգուշանալ բան մը խմցնելու համար զինքը նստեցնելէ որովհետեւ հեղուկը թոքերուն մէջ կրնայ երթալ եւ շնչահեղ ձութիւն յառաջ բերել: Մինչեւ որ կատարելապէս շմթափի, բան մը չխըցնել հիւանդին: Քիչ մը ամօնեաք շնչել տալ զգուշանալով որ քիթին բերնին շատ չմօտենայ որպէս զի շընչառական անցքերուն մէջ զրդութիւն յառաջ չբերէ:

Քունքերը շփել օ ՏՐ Խօլօնեով կամ քացախ-ջուրով։ Իս-  
կոյն բժիշկ կանչել եթէ նուազումը երկարի։

**Այրուց։—** Այրուցքը կրնայ յառաջ դալ տաք  
հեղուկներու միջոցաւ ինչպէս եռացած ջուր, իւղ, կերա-  
կուր ևայլն։ Այս պարագային, կոնակի վրայ պառկեցնել  
հիւանդը եւ հագուստները հանելու համար ուժ չզործա-  
ծել։ մկրասով կտրել զանոնք և այրած մորթին երբեք  
չդպիլ։ Ոմենապարզ դեղը պիհարպօնաթ ՏՐ ՍՊԵՏՆ է։  
մաքուր ջուրի մէջ անկէ ապուրի դգալ մը դնելով խառ-  
նելու եւ անոր մէջ կազ իսոօֆիլ թաթխելով, շուտ  
շուտ վէրքին վրայ դնելու է։ Օգտակար է նաեւ մաքուր  
լաթի մը վրայ ձիթաիւղ ապրածել եւ այրուցքին վրայ  
դնել։

Ոմէնէն վտանգաւոր այրուցքները ելեկտրականու-  
թեան միջոցաւ յառաջ եկածներն են։ Ելեկտրականութեան  
հետ գործ ունեցողները քառչուէ կամ հաստ կտաւէ ձեռ-  
նոցներ գործածելու են։ Ելեկտրական հոսանքէ բռնուած  
անձի մը բնաւ չդպիլ որովհետեւ հոսանքը իսկոյն կը փո-  
խանցուի։ այլ աշխատիլ հոսանքը դադրեցնել։

**Թունաւորում։—** Պէտք է անմիջապէս հիւանդին  
փոխել տալ, կոկորդը խոխացնելով կամ օճառոտ զաղջ  
ջուր խցնելով։ կաթ տալ եւ բժիշկ կանչել։

**Շնչամեղձութիւն։—** Շնչամեղձութիւնը շնչառութենէ  
դադրելն է որ կրնայ յառաջ դալ ածուխի այրումէն,  
թունաւոր կազերու բուրումէն, ծովային լոգանքներու ա-  
տեն երկարատեւ ջուրի մէջ մնալէն ևայլն։ Մինչեւ բժիշ-  
կին դալը, պէտք է պառկեցնել հիւանդը, հագուստները  
քակել, կուրծքին և փորին վրայ թեթեւ ճնշումներով  
շնչառութիւնը դրզուել ինչպէս նաեւ ամրող մարմինը

ջրաթաթախ լաթով շփշփել։ Երբ հիւանդը սկսի դանդաղ կերպով շնչել, այն ատեն պաղ, թրջած լաթերը հանել եւ տաք անկողնի մէջ պառկեցնելով, տաքուկ վերժակներով ծածկել։

Խախտում եւ Բեկում։— Երբ պատահական անկումով կամ բուռն ճիգի մը հետեւանքով, յօդակապերուն ոսկորները տեղափոխուին, խախտում յառաջ կուգայ. իսկ երբ ոսկորները կոսրին՝ բեկում երկու պարագային ալ պէտք է բժիշկին դիմել բայց մինչեւ անոր գալը՝ այնպիսի գերքով մը զետեղել վնասուած անդամը որ ցաւը նուազ ըլլայ և եթէ տենդ ունի, լեմնով կամ քացախով ջուր խմյնել։ Զգուշանալ մանաւանդ տղէտ եւ Շառլաքան բեկարոյժներէ։

Խայրուածք։— Ուշադրութիւնն ընել որ խայթոցի կոոր մնացած է մորթին մէջ. հանել զայն եւ ամօնեաֆ գնել վէրքին վրայ։ Եթէ վէրքը արդէն չ'արիւնիլ, արիւն հանել մաքուր շեղքով մը ճեղքելով եւ վէրքին ճիշդ վրայէն գաւաթ քաշել։ Յեսոյ վէրքը այլի նիրար Տ'արձանով կամ կարմրելու աստիճան տաքած դանակի մը կամ գործիքի մը ծայրով։

Արեւանարութիւն։— Գլխուն սառ գնել շարունակ եւ պաղ ջուրով լոգանք մը տալէ վերջ, մարմինը շփել մինչեւ որ տաքութիւնը իջնէ։ Եթէ սիրաը շատ տկար է, ալքոլախառն ըմպելի մը խմյնել։

Ցրանարութիւն։— Ամէնէն կարեւոր բանը ենթական տաքութեան շենթարկելն է. սառած անդամին վրայ տաք բան դնելու չէ, այլ ընդհակառակը սառած մասը ձիւնով կամ սառով մեղմօրէն շփել մինչեւ որ հան արեան շրջագայութիւնը վերսկսի։

Զմեռնակ.— Զեռքերը կամ ոտքերը տաք ջուրով  
լուալէ յետոյ, լաւ մը չորցնել ու սպազէն դգուշանալ։  
Եթի դեղ, հաւասար քանակութեամբ կլիսէրին ու վարդի  
ջուր իրար խառնելով, պառկելու ժամանակ քսել ու չփել։  
Եթէ ճեղքուածքներ կան, օսիսի բօմատ քսել։ Գիշեր-  
ները ձեռնոց դնելը օգտակար կրնայ ըլլալ։

### ԸՆՏԱՇԵԽԱԾ ԴԵՂԱՐՄԱՆ

Շատ անգամ, գիւղերու մէջ մանաւանդ, բժիշկ  
գտնելը դժուար է. մինչդեռ հիւանդին կեանքը անմի-  
ջական դարմանումի պէտք ունի. ուստի մայրիկը անհրա-  
ժեշտ է որ ունենայ իր բնտանեկան դեղարանը, յանկար-  
ծական հիւանդութեանց և գիալուածներու առջեւ պատ-  
րաստ ըլլալու համար։

Փոքրիկ պահարան մը կամ խորշեր ունեցող գըզ-  
ըոց մը բաւական է կարգ մը գեղեր պարունակելու հա-  
մար։ Ան պէտք է պարունակէ գլխաւորաբար

Զերմաշտի մը  
Ծրար մը իտաօֆիլ բամպակ  
Մաքուր պատասներով վիրուկոպեր  
Վազըլին պօռիին  
Քօմբրէսի համար լուսցուած կոկուղ, հին լոթեր, թաշ-  
կինակ, եսոյլն

Շիշ մը լիզօֆօրմ

Ամօնեաբ

Թենքիւռ ս'իօս — միշտ նորոգուելու պայմանաւ  
Քինին, ասբիրին, լուծողական ևն։

Ալխօլ, երեր, բօնեաբ, բալք, բօմաներ

Բուսաջուրի համոր թմբի, երիցուկ, թանթրուենի,  
թէյ, եւոյլն։

## ԱՌՏՆԻՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Ցան մը նիւրական կազմակերպութիւնը.— Մօր դեր այդ  
կազմակերպութեան մէջ.— Ընտանիքի մը պիտանելին  
կազմութիւնը.— Խնայողութիւն:

### ՏԱՆ ՄԸ ՆԻՒԹԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ

Բնակարանի Ընտրութիւնն. — Տունը ուր պիտի ան-  
ցընենք մեր կեանքին մեծագոյն մասը, պէտք է լրացնէ  
երկու կարեւոր պայմաններ.

Ա. Առողջապահական

Բ. Ընկերային եւ բարոյական.

Ա. Ընակարան ըսուածը իրօք պաշտպանութեան  
վայր մը ըլլալու է եւ ոչ թէ վասանգ՝ մեր առողջու-  
թեանը համար. որով առն մը կազմակերպելու ասեն  
պէտք է նկատի ունենալ կարդ մը պարագաներ. Այսպէս

1. Շրջակաները. — Ընտրուած վայրը հեռու պէտք  
է ըլլայ ապականութեանց կեդրոններէ, ինչպէս ճահիճ,  
գերեզմանատուն, սպանդանոց, գործարան, աղբանոց ևն.

2. Դիրքը. — Նախապատռութիւն տալ բարձր  
գիրքերու ուր օդը մաքուր է և լոյսն ու արեւը առատ.

Տունին դիմացը հսկայական բարձր շէնքեր դըտ-նուելու չեն որոնք եթէ կ'արգիլեն հովը, մաքուր օդէ ալ կը զրկեն բնակիչները։

3. Հողը. — Զգուշանալ կաւային հողերու վրայ բնակարան կառուցանելէ, որովհետեւ ծակտիկներուն մէջ ջուր պահելով միշտ խոնաւ կը մնան ու պատճառ կ'ըլլան հիւանդութեանց։ Հովը պէտք է ատակ ըլլայ ջուրերը անցընելու իր մէջէն։

Նորաւարտ առևներու մէջ չբնակիլ որովհետեւ զանոնք բաղկացնող նիւթերուն մէջ գտնուած մեծաքանակ ջուրը դանդաղօրէն կը շոգիանայ եւ խոնաւութիւն կը տարածէ բոլոր մասերուն մէջ։ Իսկ արդէն բնակուած առևն մը վարձելու պարագային, պէտք է հականեխել զայն ներս մտնելէ առաջ. զանազան հիւանդութեանց մանրէները կրնան բոյն դրած ըլլալ հոն։

Պէտք է ընարել վերի յարկերու բնակութիւնները. որքան բարձր ըլլան, այնքան օդ եւ լոյս կ'ունենան եւ նուազ խոնաւ ու մուայլ կ'ըլլան։ Սակայն ճիշդ տանիքին տակն ալ ըլլալու չեն. ամառը մարդ կը խեղդուի տաքէն և ձմեռը կը սառի։

Ընտրուած բնակարանին սենեակները ոչ շատ մեծ ըլլալու են, ոչ ալ շատ փոքր։ Մեծ ըլլալու անպատեհութիւնը այն է որ երբեք պէտք եղածին պէս կահաւորուած չեն երեւար, շատ կարասի կը պահանջեն, տխուր կ'ըլլան եւ տաքցնելն ալ դժուար կ'ըլլայ։ Իսկ եթէ շատ փոքր ըլլան, շնչառութեան համար պէտք եղածին շափ օդ չեն կրնար պարունակել նոյն իսկ եթէ պատուհանները բացուին։

Լաւագոյն սենեակները — հոն ուր արեւը շատ կը

մտնէ եւ որոնք նուազ խոնաւ են — յատկացնել ննջաւրաններու քանի որ կեանքերնուս կէսը հոն կ'անցնենք։ Կարգ մը մայրեր, ի վնաս իրենց զաւակներուն, տունին լաւագոյն սենեակը հիւրանոցի կը արամագրեն։ սխալ է ասիկա։

Ինակարանի մը առողջապահական պայմաններուն մէջ նկատի առնելիք մեծադոյն հարցը ճեմիշի հարցն է։ Ճեմիշը պէտք է տանը միւս մասերէն բոլորովին անջատ ըլլայ։ Խիսա անյարմար են խոհանոցին մէջ կամ ճաշարանին մօտ գտնուած ճեմիշները։ Պէտք է շատ մաքուր պահել և գոնէ շաբաթը անգամ մը հականեխիչ նիւթերով լուալ զանոնք։

Խոհանոցին դիրքը օդաւետ եւ լուսաւոր պէտք է ըլլայ, իսկ ներքին մաքրութեան շատ բծախնդիր ըլլալու է մայրիկը։ Տունի մը կոկիկութեան եւ մաքրութեան չափանիշը՝ հիւրանոցը չե կրնար ըլլալ, այլ խոհանոցը, ճեմիշները։

Ինակարանի մը համար բաղնիքը անհրաժեշտութիւն մըն է որ ննջարանին յարակից մասը գրաւելու է, կարգ մը առներու մէջ ներքնայարկին բաժանման մէջ կը մտնէ լուացարանին հետ։

Տունին մաս կը կազմեն նաև մառանները և նկուզները որոնք իրենց կարգին մեծ օդտակարութիւն ունին իրբեւ պահածոներու, ըմպելիքի, վառելանիւթի ամբարներ կամ կարգ մը իրեղէններու պատսպարան։ Ասոնք ընդհանրապէս խոնաւ կ'ըլլան գետնայարկը գտնուելնուն համար։ յաճախ դռուները բաց ձգելով կարելի է մասամբ առաջքը առնել անոնց խոնաւութեան եւ անախորժ հոտին։

Տունը պէտք է ըլլայ անդորր ու զուարիթ։ Եթէ

ընտանիքը ստիպուած է քաղաքին մէջ բնակիլ պէտք է ընտրէ խաղաղ փողոցները հեռու ինքնաշարժերու, կառ-քերու աղմուկներէն որոնք ջղային գրութեան վրայ կ'ազդեն:

Որպէս զի բնակարան մը դրաւէ իր բնակիչները, չի բաւեր միայն որ առողջապահական ըլլայ, այլ եւ հաճելի պէտք է ըլլայ: Ճաշակը մայրիկին առանձնա-շնորհումը ըլլալու է. առոր համար ալ անհրաժեշտ չէ պերճանք գնել, չքեղ կարասիներ ունենալ: Մաքրու-թիւնը, կարգ կանոնը առաջին պայմաններն են: Գեղեց-կութիւնը ներդաշնակութենէն յառաջ կուգայ. ամէնէն ոչինչ առարկան զոր կը գնենք, ըլլայ թէյի սպաս մը, սուրճի գաւաթ մը, ծաղկանօթ կամ լամբար, պէտք է յարմարի իր դրուելիք շրջանակին գոյներուն, ձեւին ևն:: Անոնց ընտրութեանը համար արուած յոդնութեան չափ ալ պէտք է տալ անոնց զետեղմանը համար: Ամէն բանի իրեն յարմար գնելիք տեղը պէտք է գիտնալ: Ճաշակաւոր ի-րերը միշտ սուզերը չեն. առարկաներ կան որ չափազանց սուզ են եւ սակայն տգեղ. ուրիշներ ալ կան որոնք գրե-թէ արժէք մը չունին բայց աչքերու հաճոյք կը պատճառեն:

Քաղաքի բնակչութիւնը ընդհանրապէս զրկուած է պարտէզներէ. այդ պարագային ճաշակ ունեցող մայրիկը բնութիւնը կը փոխադրէ իր տունին մէջ ծաղկիչներով, տունկերով կամ գոնէ պատի մը առջեւ շնորհալի կերպով կախուած էօվալիբրիւսի քանի մը ոստերով:

Գիրքերն ալ պէտք է ուշադրութիւնը դրաւեն գրասէր մայրիկին. պղտիկ, համեստ զրադարան մը կեն-դանութիւն պիտի տայ սենեակին եւ բնակիչներուն ըն-թերցանութեան ճաշակը զարգացնէ: Երաժշատական գործիք-ներ նոյնպէս գեղեցկութիւն և կեանք կը բերեն բնա-կարանին:

Բ. Գալով ընկերային եւ բարոյական պայմաններուն, մեր բնակարանները պէտք է զուղընթաց ըլլան մեր նիւթական կարողութեան եւ ընկերային դիրքին եթէ մեր վիճակը համեստ է, մեր բնակարանն ալ համեստ ըլլալու է։ Այս կարգի ընտանիքները պէտք է խուսափին իրենց վիճակին անհամապատասխան թաղերու մէջ բնակելէ ուր բնակարանները աւելի սուղ են եւ կարգ մը պատշաճութիւններ կը պահանջեն որոնց ձեռնաու չէ իրենց դիրքը։

Բնակարանի ընտրութեան առթիւ պէտք է նկատի ունենալ ամուսնոյն գործին պահանջները և աղոց գպրոցը, տարիքը (ամուսինը յոգնած կ'ըլլայ օրն ի բուն և դըժուար է հեռաւոր տեղերէ քալելով վերադարձը. փոխադրութեան միջոցները սուղ են։ Նոյնը աղոց գպրոցին համար մանաւանդ երբ պղտիկ են. ծառայի չգոյութիւն, փոխադրութեանց դժուարութիւն)։

Խուսափիլ անբարոյ թաղերու դրացնութենէն (տղմուկ, վրդովում, զաւակներու բարոյականին լաթարում)։

## ՄՕՐ ԴԵՐԸ

### ՏԱՆ ՆԻՒԹԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՄԷԶ

Ընդհանրապէս ընտանիքի հայրն է որ կը շահի տունին ապրուսոր ապահովող դրամը. Այս դրամը որ իր տքնութեան, աշխատութեան արդիւնքն է, պէտք է իմաստուն կերպով գործածուի։ Պիւածէն մայրիկին ձեռքը պէտք ըլլայ. այս դժուար գործը մայրիկին կ'ինայ. Ուստի որքան որ կարեւոր է մանչերու սորվեցնել դրամ վաստկելու միջոցները, նոյնքան ալ աղ ջիկներուն՝ այդ դրամը ծախսելու եւ խնայելու արուեստը։

Առաջին հարցումը զոր մայրիկը դրամը զործածելէ առաջ պիտի ընէ ինքզինքին, հետեւեալն է. «Ի՞նչ բանի պէտք ունինք եւ ո՞ր բանը աւելորդ է»։ Անհրաժեշտ՝ աւելորդէն պէտք է զանազանել գիտնայ։ Անհրաժեշտ են բնակարան մը՝ պասապարուելու համար, միջոցներ՝ զայն տաքցնելու և լուսաւորելու, զգեստներ՝ ծածկուելու համար, առողջարար անունդ՝ մեր ուժերը պահպանելու և երբեմն աշխատանքի գործիքներ՝ կարգ մը արհեստաւոր հայրերու համար։

Մնացածը անհրաժեշտ չէ. սակայն երկրորդական բաններուն մէջ կան անանկներ որ օգտակար են եւ զորս պէտք է զանազանել այն բաներէն որոնք ոչ միայն անօդուած են այլ եւ վնասակար։

Օգտակարներն են անոնք որ բարիք կ'ընեն մեզի, զեղեցկութիւն, ուրախութիւն, հանգստութիւն կ'ընճայեն մեր կեանքին. մանաւանդ մեր զարգացումին կը նպաստեն, ինչպէս զիրքեր, լրագիր, շարժապատկեր, նուազահանդէս, հաւաքոյթներ, սրու, ճամփորդութիւն, բարեկամներու նուէրներ, կարօտեալներու օգնութիւն ևայլն։

Անօգուած եւ վնասակար են այն ծախքերը որ ներշնչուած են սնապարծութենէ, որկրամնլութենէ կամ վնասակար հաճոյքներէ։ «Մնապարծութիւնը եւ հպարտութիւնը շատ անդամ մեզի աւելի սուզի կը նստին քան ծարաւը, անօթութիւնը կամ ցուրաը» ըսած է Ֆրանքլին։

Հարուսաներն ալ աղաս չեն իրենց հարսաւութիւնը հաշիւով ծախսելու պարտականութենէն։

Կարեւորը այն է որ պէտք է գիտնալ միշտ համեմատութիւն դնել ծախքերուն և եկամուտին միջեւ։ Դժբախտութիւնը հոն է որ յաճախ մեր կարողութիւնները

չեն ներեր մեր ցանկութիւնները գոհացնելու . շատ անգամ աւելի պէտքեր ունինք քան դրամ՝ մեր քսակներուն մէջ եւ զանոնք պարպելէ վերջ պարտքերու տակ կ'իյնանք որոնք մեզ գժբախտ կ'ընեն . Եթէ թողունք որ մեր պահանջքները մեծնան, անոնք մեր աէրը կը դառնան, յետոյ ուրիշներ կը ծնին եւ նոյն իսկ մեր պահանջքներուն վրայ կ'աւելցնենք ուրիշներու ալ պահանջքները, անոնց նմանելու կամ զանոնք գերազանցելու ունայնամատւթեամբ . կը կարծենք թէ պարտաւոր ենք ունենալ ինչ որ ուրիշները ունին, ընել՝ ինչ որ անոնք կ'ընեն եւ կարելի եղածին չափ շւայնել զանոնք :

### ԸՆՏԱՆԻՔԻ ՄԸ ՊԻՒՏՃԵՒՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

Մայրիկին գլխաւոր պարտականութիւններէն մէկն ալ իր պիւտճէն կազմակերպելն է, որոշ ժամանակի մը համար, ընդհանրապէս տարուան մը . (աղքաներուն համար ամիս մը կամ շաբաթ մը, հասոյթին համաձայն) :

Պիւտճէն նախատեսուած ծախքերու եւ զանոնք գոցող հասոյթներու կանխաւ պատրաստութիւնն է . Հասոյթներու բաժինը դիւրին է հաստատել . ան կը բաղկանայ շարժուն եւ անշարժ հասոյթներու արժէքէն և ընտանիքին անդամներուն աշխատանքին արդիւնքէն : Աւելի գժուար է ծախքերու բաժինը նախատեսել, և սակայն անհրաժեշտ է երկուքը իրարու հետ համաձայնեցնել . Հայրիկն ու մայրիկը այս խնդիրը միասին պիտի լուծեն որովհեսեւ հաւասարապէս շահ ունին եւ իրենց միացած ճիգերը պիտի ապահովեն ել մտացոյցին հաւասարակշռութիւնը :

Ծախսքերու գլխաւոր գլուխներն են. բնակարանի վարձք, սնունդ, հաղուստ, լուսաւորում, ջերմութիւն, կահ կարասի, լուսացք, տղոց կրթութիւն, պղտիկ հաճոյքներ (նուէրներ, բարեգործութիւն), անակնկալներ (բժիշկ, գեղագործ, անդործութիւն), խնայողութիւն:

Տարուան մը ծախքերուն ճշդութիւնը ապահովելու համար պէտք է նախորդ աարուան ծախքերուն վրայ հիմնուիլ եւ ասոր համար ալ անհրաժեշտ է հաշիւ բանել:

Մայրիկին համար պարզ տոմարը կը բաւէ պայմանաւ որ անոր մէջ յստակ կերպով ներկայացուին դրամական մեծ ու պղափիկ բոլոր կէտերը որոնք տոմարին մէջ հաւաքուելէ առաջ պէտք է զրուած ըլլան առօրեայ պղտիկ տեարակի մը մէջ։ ինչու՞ տեարակ բոնելու է։ նախկարգ կանոնի համար, երկուշաբթի մեր սնառուկին մէջ 40 շիլին ունէինք, այսօր նաբաթ՝ 2 շիլին միայն մնացած է. ու՞ր գնաց 38 շիլինը։ Հաշիւի տեարն է որ մեզի պիտի բայատրէ։ Տանտիկինոյ շահը կը պահանջէ որ գիտնայ թէ ո՞ր թուականին այսինչ բանը կնեց եւ քանիի՞ գնեց։ Առանց հաշիւ բոնելու շատ մը մանր մոռնր ծախքեր կ'ընէ զորս յետոյ կը մոռնայ եւ սակայն անոնց գումարը խոշոր համեմատութեանց կը հասնի երբեմն. մինչդեռ հաշիւ բոնելով կ'զգուշանայ ուրիշ անգամ նոյն աւելորդ ծախքերը ընելէ։

Ի՞նչ համեմատութեամբ պէտք է ծախսուի մնունդի, բնակարանի, հաղուստի, կարասիի եւայլն։ Դժուար է այս իւրաքանչիւր բաժիններու համեմատութիւնը ճշգել. իւրաքանչիւր ընտանիքի պէտքերը կը փոխուին աեղին, արհեստին, ընկերային գերքին, զաւակներութիւնն ևայլնի համաձայն։

Հետեւեալ համեմատութիւնը ամէնէն յարմար դասուածն է.

Բնակարան	2/10
Մուռնդ	4-5/10
Զգեստ	2/10
Զանազան ծախսքեր	2/10
Անակնակալներ	1/10
Խնայողութեւն	1/10

Այս համեմատութիւնը երբ չորոշուի, անհաճոյ հետեւանքները կրելու կը պարտաւորուինք։ Խուսափելու է կարեւոր բաժնի մը մէջ ժլատութիւն ընելէ ուրիշի մը մէջ շռայլօրէն ծախսելու համար։ Օրինակ երբ 1) Մուռնդի շատ ծախսուի և ոչ բաւականաշատի բնակարանի, յառաջ կուգան բնակարանի առողջապահական կամ բարոյական դէշ պայմաններ։ 2) Բնակարանի շատ ծախսուի եւ մուռնդի քիչ՝ յառաջ կուգան մուռնդի պակաս եւ տկարութիւն։ 3) Հազուսափ պէտք եղածէն քիչ ծախսուի, ինք զինքին հանդէպ յարգանքի պակաս, ճաշակի պակաս։ 4) Հազուսափի չափազանց շատ ծախս — ընկերային և տընտեսական աստիճանէն վեր — յառաջ կուգայ անհրաժեշտ բաններէ զրկում, թեթեւամատութիւն, անպատուութիւն (իր կամ ամուսնոյն մասին կասկածներ) ու շշուկներ։ «Երբ ամուսինը շատ չի վաստկիր, ինչպէս կընան հազուսափ այդքան ծախս ընել . . .»։

Պարագաներ կան սակայն ուր համեմատութիւնը խախոնել թոյլատրելի է եւ պարտաւորիչ, ինչպէս հիւանդութիւն, աղոց կրթութիւն ևայլն։

#### ԽՆԱՑՈՂԱԿԻԹԻՒՆ

Ի՞նչ է խնայողութիւնը. անիկա ոչ ինքինքը զըրկել է անհրաժեշտ բաններէ, կարգ մը հաճոյքներէ եւ ոչ

ալ իր եւ իրեններուն այսօրուան օրը անտանելի դարձընել է ի նպաստ վաղուան։ Խնայող ըլլալ կը նշանակէ եր դբամը յումպէտս չվատնել, չծախսել անանկ բաներու համար զորս կարելի է խելքով և աշխատութեամբ ձեռք անցընել։ Անիկա օգտակարը անտեսել չէ, այլ անօգուտ բաներու չծախսել։ Խնայող ըլլալ կը նշանակէ օրինակ, եռացած ջուրին տակի կաղի պատրոյգը իջեցնել։ Վառարանին մէջ հինգ փայտ չխոթել երբ երեքը բաւական է. օճառը ջուրին մէջ չձգել. գեանախնձոր ստկուած պահուն լաւագոյն մասը չնետել կեղեւները հաստ ստկելով ևայլն։ Խնայող ըլլալ կը նշանակէ պահապանել ունեցածը որպէս զի երկար տեւէ. օրինակ, խոհանոցին մէջ աշխատած պահուն գոգնոց կապել հագուստը խնայելու համար։ Դանակը կամ ուեւէ գործիք ժանգուելէ զերծ պահել. դլիսարկը ասդին անդին չքաշկռտել. արգելել տղաքը աթոռներուն վրայ ելլելէ ևայլն։ Խնայող ըլլալ կը նշանակէ գիտնալ իր տասը մասները գործածել, փոխանակ զանոնք միշտ քսակին մէջ խոթելու։ Ամէնէն համեստ արժէք ունեցող բաներն իսկ չկորսնցնել, կտորուանքները օգտագործելու արուեստը գիտնալ. օրինակ, մայրիկին քդանցքէն պղակիկին հագուստ մը, հայրիկին գործածուած վերարկուէն մանչուկին տափատ մը շինել, հինցած կարասիի մը վրայ զուարթ ապածոյ մը անցընելով նորի պատրանքը առաջ։ Հայրիկներ կան որոնք իրենց ձեռքով կ'ընեն տանը մէջ պէտք եղած զանազան պղտիկ նորոգութիւնները, օրինակ, ծորակին կաշին փոխել, վառարանին խողովակները մաքրել, սենեակին պատերուն թուղթ անցընել եւայլն, որոնք նկատելի գումարներու պիտի կարօտէին եթէ ուրիշի շինել արուէին։ Մէկ խօսքով, խնայող ըլլալ կը նշանակէ խելացի ըլլալ եւ խելք դնել իր ունեցածին գործածութեանը մէջ։

Այս իմաստութիւնը չի կայանար միայն նիւթաւ կան արժէքներու գործածութեան մէջ. ինայող ըլլալու է մեր ուժերուն համար եւս որոնք նոյնքան թանկագին են. ինչպէս նաեւ ժամանակին՝ որուն արժէքը ամէն օր կը մեծնայ ու կը շեշտուի. եթէ չկարենանք խելքով ու ճարտարութեամբ գործածել զայն, կորսուած ենք:

Պիւաճէ մը որքան ալ պղափկ ըլլայ, անկարելի չե խնայողութիւն ընել. 500 դրուշ շահողը պէտք է այնպէս նկատէ թէ 490 դրուշ կը շահի միայն. կաթիլ կաթիլ լիճ կ'ըլլայ: Խնայողութիւնը անհրաժեշտ է որովհետեւ մարդ չի գիտեր թէ վաղը ինչե՛ր կրնան պատահիլ. այսօր առողջ ենք, վաղը կրնանք հիւանդանալ. այսօր գործ ունինք, վաղը անգործ կրնանք մնալ. այսօր մեր տունին մէջ ենք, վաղը կրնանք աարագրուիլ. ի՞նչ պիտի ըլլար ընտանիքին վիճակը եթէ բոլոր պատահականութեանց գէմ գնելու համար նախապէս զինուած չըլլար: Խնայած դրամ մը ունենալ ազատութիւն է յաճախ: Նեղ օրերու՝ ուրիշի կարօս ըլլալ, նիւթական աջակցութիւն սպասել ուրիշէն, գերութեան ենթարկուիլ և անձնական անկախութիւնը կորսնցնել կը նշանակէ: Խնայուած պղափկ գումար մը մեծ կարելիութեանց գուռ կը բանայ երբեմն. չզոյութիւնը գուռներ կը գոյէ մեր առջեւ:

Գլխաւոր խնայողութիւններէն զատ, մայրիկը կը նայ ունենալ իր պղափկ խնայողութիւնները զորս կը գործածէ անակնկալներու համար (խնջոյքներ, պատոյտ, նուէրներ, ևայլն):

Խնայողութեան սքանչելի միջոց մըն է կեանքի ապահովագրութիւնը: Կանուխէն պէտք է ապահովագրուիլ

զաւակներուն ի նպաստ։ Մանաւանդ պէտք է օդտուիլ  
երբ բախար մեղ ժպաի. չի բաւեր միայն հարստանալ,  
պէտք է պահպանել գիտնալ հարստութիւնը։

**ՉՈՐՍ ՀՈԴԻՆՈՅ ՀԱՄԵՍ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԸ ՊԻՒՏՃԵՆ**

Մ Ո Ւ Ց Ք	Ամսկն. դր.	Վ Լ Ք	ամսկն. դր.
Հայրիկին բռչակը	800	Տան վարձ (Լոյս, ջերմուք.)	200
Մայրիկին աշխատանքը	150	Սնունդ	450
		Զգեսաւորում	100
		Տղոց կրուքիւն	80
		Զանազանք	80
		Խնայողուքիւն	40
	950		950

# ՄԱՆԿԱՏԱԾԱԿԱՆ ԵՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱԿԻՐՃ ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆՆԵՐ

Առողջապահական խնամքներ լրտեան օրշանին.— Նորածինին բնախօսուրիւնը.— Նորածինին առուելիի խնամքներ.— Մանկանց եկանդուրիւններ.— Քանի մը խորհուրդներ մանուկին դառտիա-  
րակուրեան մասին Մանկապարեզգին առաջ:

Մանուկին ֆիզիքական և բարոյական դաստիարակութիւնը կ'սկսի իր ծնելէն առաջ, կարելի է ըսել թէ ծնողքին դաստիարակութենէն կախում ունի ան. եթէ ա-նոնք կայտառ ու պարկեցա են, աղան հաւանաբար նոյնը պիտի ըլլայ. եթէ անոնք տկար ու գուեհիկ են, աղան պիտի կը անոնց հետքերը, ժառանդականութեամբ եւ օրինակի աղդեցութեամբ:

Խն.քղինքը խնամել, կըթել, կատարելագործել պարտականութիւն մըն է դեռատի մօր մը, որքան իր անձին նոյնքան և մանաւանդ իր զաւակներուն համարչ թայց ամէնէն աւելի ա'յն ատեն դեռատի կնոջ մը մտայ- նութիւնը, առողջութիւնը, մասածումները իրենց ազդեցու- թիւնը կ'աւնենան կազմուող զաւկին վրայ, երբ շուտով

մայր ըլլալու վիճակին մէջ է։ Առաջին բանը զոր մայրը կուտայ մանուկին, իր մարմինն է։ Եթէ մայրը տկարակաղմ է, ջիղերը թոյլ, արիւնը անմաքուր, ոսկորները անուժ, բնականաբար զաւկին պիտի փոխանցէ իր տկարութիւնները։

### ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԽՆԱՄՔՆԵՐ ՅՌՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆԻՆ

Դեռատի կինը իր յղութեան շրջանին մէջ բաւարար մնունդ պէտք է առնէ։ Փոխանակ կերակուրները շաացնելու, ճաշերուն թիւը պէտք է աւելցնել։ Թեթեւ նախընթրիք մը առնելու է յերեկուան եւ գիշերուան ճաշերուն միջեւ եւ եթէ պէտք զգայ, գաւաթ մը կաթկամ սէնտուիչ մը՝ առտուան նախաճաշին եւ կէսօրուան ճաշին միջեւ։ Խուսափելու է թէյ, սուրճ, ալքոլ առնելէ. այս ըմպելիները կ'ազգեն իր եւ տղուն ջղային դրութեան վրայ։

Պէտք է ինամել ակուաները. ապագայ մայրիկը փուած ակուայ ունենալու չէ ինչպէս նաեւ պնդութիւն, ինչ որ սովորաբար կը պատահի յղի կիներուն։ Զգուշանալու է սեղմիրան, սեղմուած գօսի, ծնրակապեր, նեղ և բարձր կրունկով կօշիկ զործածելէ. ազատօրէն, լայնօրէն պէտք է շնչէ, շարժի։ Շատ մը կիներ կը կարծեն որ պէտք է անշարժ մնան այդ շրջանին. սխալ է. թեթև մարզանքներ, բացօթեայ պառյաներ, քալել, նոյնքան օդտակար են իրենց՝ որքան սնունդը, արեւը, մաքուր օդը։ Մէկ խօսքով, մայր ըլլալու սպասող գեռատի կինը պէտք է ունենայ ամէն բանէ առաջ բարոյական հանդարատութիւն, լաւ մնունդ, բացօթեայ մաքուր օդ և զործարաններու աղասառթիւն։ Այդ շրջանին յաճախելու չէ թատ-

րոն, սինէմա, նուազահանդէս եւ խճողուած, տաքցած  
սրահներ։

Կը պատահի որ յաճախ ձեռքերը և ոտքերը ուռենան,  
ալպիւմին ունենայ. իսկոյն բժիշկին պէտք է դիմէ  
և պարրերաբար քննել տայ ինքինքը. Զգուշանալ  
տգէտ դայեակներէ որոնք յաճախ զոհեր կ'ընեն։

Այս շրջանին տարօրինակ ախորժակներ կ'ունենայ  
յդի կինը. սուր հոսառութիւն, որ պատճառ կ'ըլլայ եր-  
բեմն վիժումի. բնաւորութեան փոփոխութիւն, նոպաներ,  
ջղադրգութիւն որոնց միջոցին շուրջը դանուած անձերը  
չափազանց զգոյշ ըլլալու են իրենց վարուելու կերպին  
մէջ եւ քաղցր վերաբերում պէտք է ցոյց տան անոր  
հանդէպ։

## ՆՈՐԱԾԻՆԻՆ ԲՆԱԽՈՍՈՒԹԻՒՆԸ

Ահա՛ նորածինը, նախ մարմինը ճանչնանք. իր  
կմախքը կակուղ է որովհեաեւ կոճիկներով կազմուած է.  
այս պատճառով ան չի կրնար ոչ քալել, ոչ նասիլ. իր  
թոյլ ողնաշարը կարող չէ կանգուն բռնելու մարմինը. Մեծ  
զգուշութիւն պէտք է մինչեւ որ ուղեղը եւ գանկը քիչ  
մը զօրանան. Շուրջը ոչ աղմուկ, ոչ պոռչառուք. մի միայն  
հանդարառութիւն, կատարեալ հանդարառութիւն։

Զգայարանքները գոյութիւն ունին արդէն բայց  
անկատար կերպով կը գործեն. Աչքը լոյսէն շատ կ'ազ-  
գուի. մինչեւ չորս ամսու պէտք է զինքը զերծ պահել  
զօրաւոր լոյսերէն. Լսելիին ալ մեծ զգուշութեան պէտք  
ունի. կ'ըսեն թէ երեք օրուան տղան կը լոէ արդէն.  
բայց երբորդ ամսուան մէջ է որ աղմուկ եղած կողմը կը

դարձնէ գլուխը։ Ամէնէն աւելի ճաշակելիքն է որ զարդացած է նորածինին քով։

Որքան մայրը շատ բան գիտնայ և լաւ հսկէ մանուկին վրայ, այնքան անոր զգայարանքները կը զարդանան բնականն կերպով։ Տգէտներու և անփոյթներու զաւակներն են որ գէշ խնամուելով կը կուբնան։ մայրիկը ուշադրութիւն ընելու է որ զօրաւոր լոյս չըլլայ նորածինին սենեակին մէջ, լոյսին նայելու ճիգերը կը շեղնեն անոր աչքերը։ Տղոց ականջները կը վազեն։ Երբ անփոյթ մայրիկը չնշմարէ ժամանակին, անոր խուլնաւուն պատճառ կը գտնայ։ ատկէ համբ ալ կը մնայ։ չլսող մանուկը խօսիլ ալ չի գիտնար։

## ՆՈՐԱԾԻՆԻՆ ՏԱՐՈՒԵԼԻՔ ԽՆԱՄՔՆԵՐ

Լոգանիք. — Զգեստաւորում. — Քուն. — Օրօնց. — Պիեցում. — Կոռում եւ չափում. — Կարէն կտրել. — Պատուասում. — Պօյյա. — Սկրայ հանել. — Սռաշին բայլերը. — Եկու ելլել։

Լոգանիք. — Մանուկին փափուկ մորթը յարտաեւեւ մանրակրիտ խնամքի առարկայ պէտք է ըլլայ։ Մորթը երբ բացարձակապէս մաքուր և չոր չէ, կը կարմրի, ծալքեր կը կազմուին, վէրքեր կը գոյանան եւ ցաւ պատճառելով մանուկին առողջութիւնը կը խաթարեն։

Երախան ծնելուն պէս, հագուեցնելու մասին խորհելէ տռաջ, դայեակը կամ մօտաւոր աղգականներ կը լուան զայն, որովհետեւ ազտոտ կ'ըլլայ, Յետոյ մայրիկը ամէն օր պիտի շարունակէ լողանքը մինչեւ որ զոնէ տարու մը ըլլայ։

Ինչպէս պէտք է լուալ. — Լոգանքի ամանը նա-

խապէս եռացած ջուրով պէտք է մաքրուած ըլլայ ինչ-պէս բոլոր այն առարկաները որոնք պիտի գործածուին (սպունդ, կակուղ ցամքոց, հագուստները զորս ձեռքի տակ ունենալու է պաարասատ): Լոգանքի ջուրը 35°-37° տաք ըլլալու է. կարելի է ստուգել լոգանքի յատուկ ջերմացափով կամ արմուկը, որ ձեռքէն աւելի զգայուն է, ջուրին մէջ խոթելով:

Երախան ի՞նչ ձեւով պէտք է բռնել որ չինայ կամ չցաւի: Մեր ձախ ձեռքին չորս մատները երախային ծոծրակը պիտի բռնեն եւ բթամատն ալ պիտի զգայ տղուն գէմքը այնպէս մը որ ծոծրակը հանգչի մեր ձեռքին մէջ: Տղան ուժ չունի գլուխը բռնելու ուսափի չենք կրնար աղատ թողար: Յետոյ աջ ձեռքով. մանուկին սրունքները կը բռնենք, ըլլայ վրայէն կամ տակէն այնպէս մը որ մեր ցուցամատը օղակ մը կազմէ մեր բթամատին հետ տղուն աջ սրունքին շուրջ, մինչդեռ մեր միւս երեք մատները՝ ձախ սրունքին շուրջ, Պէտք չէ բնաւ նորածինը փորէն բռնել, Այս ձեւով լոգարանին մէջ խոթել ամբողջ մարմինը բացի գլուխէն: Ուաքերը աղատ ձգելով ջուրին մէջ, մեր աջ ձեռքով կ'օճառենք սպունդով, երախային մարմնոյն ամելող մասերը, կոնակը, գլուխը, բազուկները, սրունքներուն մէջանդը, մասնաւորաբար հոն ուր ծալքեր կը շինէ սորթը: Ուշագիր ըլլալու է որ նորածինին աչքերուն մէջ աղասա ջուր չերթայ կամ անմաքուր սպունդ շուպչի: Կոյն իսկ կրնան կուրցնել խեղճ փոքրիկներուն աչքերը: Հինգ-տասոր վայրկեան վերջ, երբ մէկը շոնինք քովերնիս, աջ ձեռքով կ'առնենք մեր մատիկը դրուած տաքուկ ցամքոցը եւ մեր ծունկերուն վրայ աարածելով երախան մէջը կը փաթթենք: Մեծ ինամքով չորցնելու է որպէսզի խոնաւութիւն չմնայ ո և է աեղ: Եւ աակայն,

Հակառակ մեր բոլոր ուշագրութեան, տակաւին խոնաւ է .  
պէտք է փետրափունջով մը քալի կամ քոլախ շատ բա-  
րակ փոշի քսել մանուկին զանազան կողմերը ուր ծալքեր  
կը գոյանան ու կը կարմրին :

Մանուկները շատ կը սիրեն այս լողանքները. թէև  
ոմանք հակառակ կարծիք ունին : Անոնց սապէս կը պատաս-  
խանէ Dr. Pinard. «Ճղան կը պոռայ այն ատեն երբ պաղ  
կամ տաք ջուրով կը լուան զինքը, բայց հանդարտ կը մնայ  
երբ բարեխառն ջուրի մէջ է: Յետոյ շատ մը մայրեր, նոյն  
խակ ամէնէն դորովալիցները, երախային աչքերուն մէջ  
անփութօրէն կը ձգեն որ օճառ երթայ. ատկէ կը սկսին  
բնականաբար աղուն արցունքներն ու ճիշերը» :

Զգեստաւորում.— Նորածիններու զգեստաւորումը  
երենց բնախոսութեան համաձայն կաղմուած է.

1. Մարմինը թոյլ է և չի կրնար ինքզինքը կանգուն  
1. Շուտ կը մաի. [բռնել.

3. Որպէսզի արեան շրջանը կանոնաւոր կատարուի, թո-  
քերը ընդլայնին, պէտք չէ որ բան մը ճնշէ զինքը:

Քանի որ մարմինը կակուղէ եւ չի կրնար շիտակ  
բռնել, պէտք է որ կակուղ մեծ բարձի մը վրայ դրուի երա-  
խան : Որպէս զի տաքնայ և շմսի, պէտք է իր պզտիկ  
սրունքները փաթթել լուրզէ խանձարուրի մը մէջ, դիւրու-  
թիւն տալով որ շարժումները չարդիլուին : Եւ որպէս զի  
արեան շրջանը ազատօրէն կատարէ, փոխանակ երկար, սեղ-  
մուած փաթթաթներու մարմնոյն շուրջ—ինչպէս կ'ընէին մեր  
մէծ մայլերը — լաւագոյն է կապերով լանջանոց մը հագ-  
ցնել որ երախան թէ ազատ, կանգուն կը պահէ եւ թէ  
անդլ. գնդասեղներու (épingles anglaise) պէտք չի մնար:

Երախաններու զգեստաւորումը կը կազմեն :

1. Կտաւէ կամ պաթիսթէ շապիկ մը.

2. Ֆլանելէ և բիթեէ երկու բաճկոնակ .
3. Խանձարուր մը .
4. Մեծ ու պղտիկ շորեր .
5. Գդակ մը եւ գլխանոց մը .
6. Գուլպայ եւ բուրդէ հիւսուած կօշիկ .
7. Կրծկու եւ թաշկինակ .
8. Պղտիկ հագուստներ , թոյլ ու երկայն :

Նախ մարմնոյն վերի մասը ծածկել . շապիկը և բաճկոնակները մէջէ մէջ անցընելով մէկ կառրի պէս հաղցնել որպէս զի չնեցուի երախան . Ֆլանելէ լայն փաթմաթմ մը սեղմիրանի ձեւով մարմնոյն շորջը փաթմել , վերի մասի հագուստները լաւ մը մէջը առած : Խանձարուրը եւ մէջի շորերը եռանկիւնի ձեւով տարածել եւ երախան մէջը պառկեցնելով , անութներուն տակէն առնելով մինչեւ սուքերը ծալլել ու ետեւի կողմէն ապահով գնդասեղով մը հաստատել : Ամանք թաղիք կը դնեն խանձարուրին մէջ զոր պէտք է յաճախ փոխել :

Բարեկեցիկ դասակարգը փոխանակ խանձարուրելու մանուկը , կը հագուեցնէ զայն : Վերի մասի հագուստները նոյնը պահելով , լանջանոց մը կը հաղցնէ ինչպէս նաև կոճակներով ֆիւլօր մը շորերուն վրայէն : Եետոյ զուլպաներ եւ բուրդէ հիւսուած բաղիկներ : Կը մնայ վրայէն հագուստ մը անցընելը , թոյլ ու երկայն : Երախան հագուստ է :

Լուալու յոգնութիւնը խնայելու համար երբ մայրիկին առաջարկեն քառչուէ ֆիւլօրներ հաղցնել իր երախային , բացարձակապէս կը մերժէ : Երկու անպատճութիւն կը ներկայացնէ : Նախ՝ մինչեւ կոնակը կը բարձրացնէ մէզը և յետոյ՝ գրգռիչ տաքութիւն մը կուտայ մորթին :

Երախաները խանձարուրուած ըլլան կամ հագուստ , պէտք է գլուխնին բաց պահել միշտ : Թերեւս պիտի փուլնդ-

տան, մի՛ վախնաք, հարբուխ չեն ըլլար։ Գդակը եւ զըլ-խարկը պէտք է գնել երբ դուրս կը հանուին, այսինքն դուրսի պաղին կ'ենթարկուին, բայց սենեակին մէջ միշտ բայց գլուխ պէտք է մնան։

Սովորական գդակը երեք կտորէ կը բաղկանայ։ Պըղ-տիկ թաշկինակներ ալ պէտք է ունենայ երախան ինչպէս և կրծկալներ որոնք պէտք է փոխուին շարունակ որովհետեւ եր փոխունքով յաճախ կ'ալպառէ զանոնք։

Քուն։— Հիմա որ հաղուած է երախան, հանդիստ աեղ մը կ'ողէ քնանալու համար։ Մաքուր և բարեխառն սենեակի մը մէջ գնել օրօրոցը, ո և է բան չլուալ այդ սեն-եակին մէջ, ոչ ալ չորցնել։ խոնաւութիւնը շատ կը վնասէ փոքրիկներուն։

Երախան պառկեցնելու չէ բնաւ մօրը ծոցը։ շատ մը դժբախտ մայրեր այս ձեւով խեղդած են իրենց մանուկները։ մնաց որ մեծերու արտաշնչումն ալ կը վնասէ փոքրերուն։

Ororng.— Օրօրոցի զանազան ձեւեր կան բայց նա-խընարելի են անոնք որոնք չեն կրնար օրուիլ։ Գէշ բան է տղան օրելը, ըլլա՛յ բազուկներուն մէջ, ըլլա՛յ օրօրոցին։ Տղուն ուղեղը պէտք չէ ցնցիլ օրելով։ Մանուկը կը պոռայ, կուլայ, որովհետեւ պատճառ մը ունի, զինքը շարժելով, օրելով, կարելի է հանդարտեցնել և քնացնել, բայց պատ-ճառը կը մնայ միշտ։ Մինչեւ անոր խօսիլ սկսիլը, մայրեր որքա՞ն դժուար կը հասկնան անոր լացին պատճառը եւ կարծելով որ անօթի ըլլալուն համար միայն կուլայ, կա-թով կը թխմեն զայն երբ նոյն խակ շա՛տ կերած ըլլա-լուն համար է որ անհանգիստ է։ Տղան կուլայ որովհետեւ տակը թաց է, որովհետեւ լուացուած կամ բալք քսուած

չէ. որովհետեւ քուն ունի կամ գնդասեղ մը, լու մը կը խածնէ զինքը եւ կամ կաթին ժամը անցած է:

Եետոյ պղտիկները արամագիր են միշտ սովորութեան մը կապուելու. այսօր կ'օրուին, վազն ալ կ'ուզեն եւ ի վերջոյ առանց օրուելու չեն ուզեր քնանալ:

Օրօրոցները պէտք չէ փայտէ ըլլան. լաւ չեն մաքրուիր եւ միջատները բոյն կը գնեն հոն: Լաւագոյն են մետաղէ օրօրոցները. հասաւատուն կ'ըլլան, կը լուացուին, նոյն իսկ կ'այլուին փճացնելու համար միջատներն ու անոնց հաւկիթները:

Օրօրոցները բարձր ըլլալու են որպէսզի կենդանիներ — մուկ, կատու, շուն, որոնք շատ կը սիրեն մանուկին քով ելլել — չկարենան բարձրանալ:

Օրօրոցները լայն ձողիկներ ունենալու չեն. աղանդը եւ ոտքերը յաճախ անոնցմէ գուրս կը կախէ. այս կերպով խեղդուածներու գէպքեր հազուագէպ չեն:

Օրօրոցը գլխուն կողմը բարձր ձող մը պէտք է ունենայ ուրիէ կը կախուի վարագոյր մը, ոչ թանձր՝ որպէս զի օդը չարդիլէ, ոչ ալ շատ ծակուակէն՝ որպէսզի միջատները ներս չմննեն:

Կողովի ձեւով «Moïse» կոչուած օրօրոցն ալ կայ որ պերճանքի ասարկայ մը կարելի է նկատել. մուսլիմով, ժապաւէններով զարդարուած եւ զոր կարելի է մէկ սենեակէն միւսը փոխագրել. Բայց միայն առաջին ամիսներուն մէջ կարելի է զործածել դայն:

Օրօրոցը շտկելու է հետեւեալ ձեւով. առակը դնել հաճարի կամ եղիստացորենի փոճոկներով լեցուած պարկ մը. վրան անկողինը, մէջտեղը թաղիք, յետոյ սաւանը եւ շատ ցած բարձ մը. թեթեւ վերմակ մը կամ ֆլանէլ

մը վրան ծածկել։ Զմրան միջոցին, փոխանակ վերմակներով, ծածկոյներով խեղդելու պղածկը, տաք ջուրով լեցուն 1-2 շիշ գնել անկողնին մէջ, մաքուր լաթերով փաթթուած եւ բերանը լաւ սեղմուած։ Զգուշանալ շատ տաքցնելէ. շիշերը կը կոտրին եւ մանուկը կ'ալլեն։

Անկողինը միշտ չոր պահելու և յաճախ օդին տալու է։ Վնասակար է մանուկը կոնակի վրայ պառկեցնելը։ անոնք յաճախ կը փախեն եւ ընդհանրապէս մածունի ձեռով դուրս կուտան։ Երբեմն անոր մէկ մասը բերնին մէջ կը մայ եւ կոկորդին փակչելով նոյն խսկ կը խեղդէ զայն։ մինչդեռ մէկ քովին պառկելով, բերնին անկիւնէն վար կը վազէ ամբողջութեամբ եւ օդը կրնայ թոքերուն մէջ մտնել։ Պէտք չէ սակայն միշտ միեւնոյն կողմին վրայ պառկեցնել, այդ կողմը պիտի տափակնայ և գէմքն ու զլուխը ծուռ պիտի մնան։

Տղան քնացնելու կամ լոեցնելու համար պէտք չէ նոյնպէս սուտ ձծակ (սոչօն) դնել անոր բերնին մէջ որ կը սպառէ և կը յոդնեցնէ զայն։ Նոյնպէս շատ վնասակար է օդիով, քօնեաքով խառնուած ջուր տալ թմբեցնելու համար։ Իբենց մատղաշ տարիքին մէջ առնուած այս գէշ սովորութիւնը ալքոլի դառն հետեւանքները կրել կուտայ ապագային։

Դիեցում. — Եթէ անհրաժեշտ է գիտնալ թէ երախան ինչպէս պէտք է լուալ, հագուեցնել, քնացնել, նոյնքան և աւելի կարեւոր է գիտնալ թէ ինչպէս պէտք է մնուցանել զայն։

Ահհերքելի ճշմարտութիւն է որ մօրը կաթը գերագաս սնունդն է փոքրիկներուն համար։ Նախ՝ մաքուր է, ուղղակի պղածիկն բերանը կ'երթայ, յետոյ անոր աճումին համար բոլոր անհրաժեշտ տարրերը կը պարունակէ։ Ջուր, ճարպ, շաքար, ալպիւմին, հանքային աղեր։ Մօր կաթը

տարուան ամէն եղանակներուն ալ յարմար է և ունի տղուն համար անհրաժեշտ տաքոթիւնը, ամէն ատեն։ Ուրեմն պէտք չե զրկել երախան իր մօրը կաթէն եւ բոլոր առողջ մայրերը — նոյն իսկ ամէնէն արդիականները — պարտին անձամբ դիեցնել իրենց պղափկները. ասով խնայած կ'ըւլան անոնց՝ կարդ մը հիւանդութիւններ որոնք արուեստական դիեցումէն յառաջ կուգան, ինչպէս ողնայարի, աղիքներու, արիւնը ապականող հիւանդութիւններ։

Վիճակագրութիւնները ցոյց կուտան, բոլոր քաղաքակիրթ երկիրներու մէջ, որ արուեստական կաթով մնուցուած մէկ տարեկանէ վար եղողներն են առաւելապէս մահուան զոհները։ Բրօֆէսէօր Բադին կը զրէ. «Բարիզի մէջ, Օգոստոս ամսուան մէկ շարթուան ընթացքին, 250 աղաք մեռած են փորհարութենէ, մօր կաթով մնուցուած 20 մեռած տղոց գէմ։» Այս վկայութիւնը միակը չէ. Տօքթ. Sarabia հաստատած է որ Սպանիոյ մէջ արուեստական կաթով մնուցուածներէն 15% մեռած են՝ մօրը կաթով մնուցուածներու 2% ի գէմ։ Այս թուանշանները հաստատուած են Գերմանիոյ, Ֆրանսայի, Խոտալիոյ, Պելճիքայի մէջ կասարուած վիճակագրութիւններով։

Բնական կամ մայրական դիեցումի պարագային, մայրիկը կաթ առաջ պէտք է ամէն անդամ լուայ եւ մաքրէ իր ստինքը դադ ջուրով։ Տղուն կաթ առուած ատեն, անոր քիթը ազատ պահէ շնչելու համար։

Կաթ տուող մայրիկը պէտք է լաւ ուտէ եւ ամէն բան ուտէ. ոչ միայն միս, բանջարեղէն, այլ ամէն բան։ Կազամբը և սոխը գէշ աղգեցութիւն կ'ունենան կաթին վրայ։ Գեանախնձորի, սասպի, լուրիայի, ոլոռնի, շագանակի խիւս (purée) երը լաւագոյն մնունդն են դիեցնող կնոջ համար։ Ասոնք շուտ կը ծարաւանան։ Խմելու է մաքուր ջուր

Եւ քիչ քանակութեամբ թեթեւ գինի, դարեջուր, կաթ։ Երբե՛ք ոգելից ըմպելի (օղի, ապսէնք, վերմուր, ևայլն)։

Բարոյապէս ալ մայրիկը պէտք է դիեցման շրջանը հանդարս անցընէ։ Հոգ տամնի մաքրութեան և մանաւանդ զգուշանայ բարկութեան եւ յուզումի ենթարկուելէ որոնք կը փախցնեն կամ կը նուազեցնեն իր կաթը։

Երախան պէտք է դիեցնել 24 ժամուան մէջ 6-8 անգամ։ Պէտք է վարժեցնել զիրենք գիշերը քնանալու, անանկ որ այդ միջոցին 6-8 ժամ պէտք չէ բնաւ ծծէ։ ցերեկը՝ 2-3 ժամը անգամ մը, Մանուկներ կան որ կ'արթննան զիշերը և կը ճշեն։ իսկ երբ զիրկ առնուին, կը լուեն, ասոնք ընկերութիւնը կը սիրեն և կը ձանձրանան մինակնին։ Եթէ ամէն անգամ ասոնց կաթ տրուի, դրկուի, երգուի, խօսուի, սովորութիւն պիտի ընեն և զիշերուան մէկ մասը անքուն պիտի անցընեն։ Հետեւեալ օրը պիտի քնանան, պոռալու համար դարձեալ գիշերը։ Պէտք է զդոյշ ըլլալ առանկներուն հետ եւ կարեւորութիւն չտալ իրենց պոռչառաքին։

Պատիկին կղկղանքին պէտք է ուշադիր ըլլալ։ որքան ատեն որ միայն կաթ կը խմէ, դեղին ըլլալու է եւ հոս ունենալու չէ։ օրական 2-4 անգամ կրնայ դուրս ելլել։ իսկ երբ կանաչի փոխուի գոյնը եւ գէշ հոտի, պէտք է մտահոգ ըլլալ։ հիւանդութիւն մը պիտի յաջորդէ։

Մայրական զիեցումը 9-12 ամիս պէտք է տեւէ։ բայց 6 ամիսէն վերջ միայն կաթով չի կրնար սնանիլ մանուկը։ յաւելուածական սնունդ պէտք է անոր։ Աստիճանաբար վարժեցնելու է պզտիկ քանակութեամբ բանջարեղէններու, արգանակի, ընդեղէններու, ապուրի, եփած պտուղի, կաթնեղէնի ևայլն։ Հացին կեղեւը տալու է միայն երբ կ'սկսի ակուայ հանել, այն ատեն անհրաժեշտ լորձունքը առատ կ'ըլլայ։ Վնասակար է տղուն մնունգի տեսակը շարունակ

փոխել այն պատրուակաւ որ գէշ դուքս կը հանէ . այս պարագային հետեւելու չէ ուրիշներու տուած խորհուրդին . մի՛ ըսէք . «Մայրիկս ասանկ կ'ուզէ», «Քեռորդիկս այսպէս ըրին», «Բարեկամուհիս այսպէս կ'ըսէ»: Չեր տղան ոչ մէկու տղուն կը նմանի . բժիշկը պիտի որոշէ մոռնդին տեսակը եւ քանակը որուն պէտք ունի ձեր պզտիկը .

Մայրը ժամանակ մը իր տղան գիեցնելէ վերջ, զանազան պատճառներով, կամայ թէ ակամայ, կ'սափառի գագրեցնել իր կաթը . այդ պարագային կենդանիի մը կաթովը պիտի մանանի մանուկը . ասիկա արուեստական գիեցումն է որ լուրջ նախզ գուշութիւններ կը պահանջէ . ինչպէս, կաթը կթուելէն անմիջապէս վերջ — որքան որ կարելի է — պէտք է լաւ մը եփել . կաթը առողջ կենդանին պէտք է առողջ ըլլայ եւ խնամուած՝ մաքուր գոմի մէջ . Մանրակիտ կերպով մաքրուած ամաններու մէջ պէտք է պահել կաթը . Զով սեղ գնել, 15% էն վար ուր միքրոպները չեն կրնար զարդ անուլ .

Զանազան միջացներ կան կաթը միքրոպներէ ամելացնելու համար . Stérilisationը որ այսօր բոլորին ծանօթ է, սակայն ամէն քամիկի մատցելի չէ . շիշերը յաճախ կը կոտրին և մայրիկին ժամանակին մեծ մասը կը գրաւեն . Ասոր պարզ ձեւն է biberon-ի գործածութիւնը . կաթը եռացնելէ վերջ պազեցնել եւ նախապէս մեծ խնամքով մաքրուած որուակին մէջ լեցնել այնքան որքան անհրաժեշտ է մէկ անգամուան համար միայն . Խրաքանչիւր ժումէն վերջ, նոյն խնամքով, եռացած ջուրավլ պիտուօնը լուալ ինչպէս նաեւ բերնի քառչուէ ծծակը . Մայրիկը բնաւ բերնին գպցնելու չէ շիշը, տաքութեան աստիճանը հասկնալու համար . բաւական է զայն երեսին գպցնել եւ ստուգել ջերմութիւնը . եթէ տասը սպասուհի ալ ունենայ մայրիկը, պէտք է ինք ան-

ձամբ հսկէ և ձեռքովը կատարէ տղուն մնունդի պատրաստութիւնը:

Արուեստական գիեցումը յաճախ փորհարութիւն կամ պնդութիւն կը պատճառէ. առաջին պարագային՝ կաթը խսկոյն գաղթեցնել եւ ժամը անդամ մը եռացած քանի մը դգալ ջուր միայն տալ. իսկ երկարելուն պէս՝ պէտք չէ լուծողական տալ — ինչպէս կ'ընեն կարգ մը մայրեր — կամ տեսակ տեսակ օշարակներ. Լաւագոյն ձեւը, պղպահկ խուչուով մը գրելս ընելն է. եռացնելէ վերջ՝ դաղչ. 50 կրամ ջուրով:

Կը ում. — Որպէս զի մայրիկը վստահ ըլլայ որ իր տղան ընականոն կերպով կը մեծնայ ու կը զօրանայ, պէտք է կշռէ զայն որոշ ժամանակամիջոցներով որ միակ անսխալ հակակշռն է: Նորածինին ծանրութիւնը միջին հաշուով երեք քիլօ կ'ըլլայ:

Պէտք է առաջին ամսուան մէջ ամէն օր կշռել երախան, միեւնոյն ժամուն եւ մերկ զիճակի մէջ (նախընտրելի է լոգանքէն յետոյ եւ անօթի): Յաջորդ 11 ամիսներուն մէջ, ամէն շաբաթ պէտք է կշռել, նոյն օրը, նոյն ժամուն երկրորդ եւ երրորդ տարիներուն մէջ՝ ամէն ամիս: Իսկ առողջ յաջորդող տարիներուն մէջ, ամէն եղանակէ վերջ (երեք ամիսը անդամ մը), եւ վերջապէս պէտք է կշռել զայն ամէն տարի, իր ծննդեան տարեգալիքին օրը:

Եանդրութիւնը կ'առնուի մասնաւոր կշռոփ մը միջոցաւ, կոչուած քըս-ենեհ: Զանազան ձեւերը կան ասոնց. ամէնէն գործնականն է Էչուրեգ-ի մանկաչափը որուն նժարներէն մին կողովի վերածուած է:

Տղուն ծանրութիւնը կը նուազի առաջին 3-4 օրե-

րը, յետոյ կ'աւելնայ հետշնետէ եւ 7-10 օր վերջն է որ կը վերստանայ իր նախկին ծանրութիւնը։

M. Rouma սապես կը բացատրէ այս նուազումին պատճառը. տղան կշիռը կը կարսնցնէ որովհետեւ մէղը եւ առաջին կզկզանքը (mèconium) կը պարպախին և անունդով չեն փոխարինուիր։ Մօրը սախնքը հեղուկ մը կուտայ միայն սկիզբը որ կը նպաստէ անսնց գուրս ելլելուն եւ որ սակայն չի սնացաներ։ Հեղուկ մը՝ որ կը կանխէ կաթին երեւումը։

Առաջին երեք շաբարուան մէջ, երախան կ'աւելնայ օրական 25-30 կրամ։ Երկրորդ եւ երրորդ ամսուան մէջ, օրական յաւելունն է միջին հաշուով 20-25 կրամ։ Ետոյ 20 կրամի կ'իջնէ երկրորդ եռամսնեային մէջ, 15 կրամ՝ երրորդ եռամսնեային իսկ 10 կրամ՝ չորրորդ եռամսնեային, միշտ օրական։

Ծանրութեան միջին յաւելումը կը նուազի տակաւին 2րդ եւ 3րդ տարբիներուն մէջ, յետոյ անդզալաբար կը բարձրանայ յաջորդ տարբիներուն մէջ եւ կամ կայուն կը մնայ։

Զգալի յաւելում մը աեզի կ'առնենայ ազջկանց մատ 11 տարեկանին, որ կը շարունակուի մինչեւ 12 եւ 13 տարեկան, յետոյ կը դանդաղի 14ին եւ 15ին, ծանրանոլու համար 16-19 տարեկանին Մանչերու մօտ 13 տարեկանին կ'ակսի զօրաւոր յաւելում մը որ կ'երկարի մինչեւ 19 տարեկան։

Ցուն կանոնաւոր ծանրութիւնը ապացոյց է որ ան բնականոն ընթացքով կը զարգանայ։ Կշիռը շատ քիչ անգամ կը սկսալի։ Եթէ ծանրութիւնը իջնայ կամ կայուն մնայ, պէտք է բժիշկին դիմել։

Զավում.— Մանուկին հասակը չափելն ալ նոյն-

քան կարեւոր է։ Նորածինին հասակը, ըստ Quetelet-ի, միջին հաշուով 50 սմ. է մանչոց քով եւ 49 սմ. 6 աղջկանց քով։ Այս թիսերը հաստատուած են ուրիշ հեղինակներու կողմէ ալ։ Տղուն հասակը կ'աւելնայ առաջին տարին՝ 20 սմ. երկրորդ տարին՝ 10 սմ. Երրորդ տարին՝ 7 սմ. չորրորդ տարին՝ 6 սմ. իսկ հինգերորդ տարին՝ իր առաջին հասակին գրեթէ կրկինը կ'ունենայ։ Տարեկան, միջին հաշուով, 6 սմ.ի յաւելում մը կը չեւտոփ 6րդ, 7րդ, 8րդ, 9րդ, 10րդ և 11րդ տարիներու միջոցին։

Մանուկին հասակը պէտք է չափել ծնած ատենը. յետոյ առաջին տարուան ամէն ամսուան վերջին օրբ։ Իսկ յաջորդ տարիներուն, չափումը պէտք է կատարել ամշան եւ ձմշան վերջերը միայն։

Կարեն կտրել։ — Շատ մը մայրեր կը սարսափին այն շրջանէն ուր տղան պիտի կարեն կաթէն. զիշերներ կան լուսացնելիք երբ մանուկը պիտի պոտայ, լայ եւ անեցիները անհանգ իստ ընէ։ Բոլոր այս տաղառուկները կը պատահին այն մայրերուն սակայն որոնք զարժեցուցած չեն իրենց երախաները, կաթէն տարբեր անունդի։ Երբ 6-7 ամսուան մէջ, սկսած են կաթին հետ ուրիշ սննդներու ալ համը առնել, պիտի կարին կաթէն առանց արցունք մը հանելու աչքերէն։ Այս միջոցին ապուրի քանակը բաղմապատկել, պիպրուօնները շատացնել, սննդատու խիւսեր մէջաեղ հանել (farine lactée, phosphatine, ևալն)։ Պէտք է խուսափիլ մեծ տաքերու միջոցին կաթէն կարելու տղաքը։ Այս շրջանին մայրերը կը տառապին։ պէտք է քամուկ կաթը և քանի մը օր հեղուկ բաներ չխմել։

Մանուկներու համար իրը կարեւոր սննդ, Dr. Mary կը յանձնաբարէ.

Դպալ մը Ֆօսֆարին Լուծել քիչ մը պաղ կաթի  
մէջ, դաւաթ մը կաթը քիչ քիչ անոր վրայ աւելցնել,  
շարունակ խառնելով. ուզուածին չափ շաքար գնել ու  
կրակին վրայ եռացնել. Զգել որ պաղի յարմար բարե-  
խառնութեամբ մը. ինչ ուտելիք որ պատրաստուի տղուն,  
մէկ անդամուան համար միայն պէտք է ըլլայ. Երբեք  
ամէնը մէկ առաւաստուն պատրաստել եւ մաս մաս յետոյ  
կերցնել.

Բանջարեղինի արգանակ.—

Լուբիա և ոլոռն	25 ական կրամ
Շողգամ	25 կրամ
Ստեղին	65 »
Գեանախնձոր	65 »
Աղ	5 »
Զուր	2 լիդր

Երեք ժամ եռացնել ասոնք զոյ սանի մը մէջ, մինչև որ  
մէկ լիդրի զեղչուի, յետոյ ճգմելով քամել.

Dr. Comby հետեւեալ արմտիքի արդանակը կը  
յանձնաբարեէ.

Երեք լիդր ջուրի մէջ երեք ժամ խաշել

Ցորեն	ապուրի գղալ	մը
Չոր լուրիա	»	»
Ոլոռն	»	»
Ասպ	»	»
Գարի	»	»
Եղիպտացորեն	»	»

Զտել բոլոր ասոնք եւ երեք ժամը անդամ մը ասոնց  
հիւթը տալ:

կաթին կամ արգանակին մէջ, 8-9 ամսու եղած ատեն, կարելի է հաւկիթի գեղնուց մը խառնել. շատ մնդաբար է փոքրիկներուն համար:

Վասահ ըլլալու համար թէ տղոց աճումը բնականոն է, բաւական չէ միայն կշռելը՝ ծղուն ծանրութիւնը կայուն մնալով հանդերձ, տղան կրնայ առողջ ըլլալ. յետոյ ամէն մարդ չի կրնար կշիռ ունենալ: Ինչ որ պէտք է նկատի առնել, տղուն ընդհանուր երեւոյթն է: Առողջ տղան կենդանի նայուածք կ'ունենայ. թափանցիկ մորթ, միսերը պրկուած, ձայնը զօրաւոր, փորը պըզտիկ: Մինչդեռ գէշ մնուցուած պզափիը տժզոյն կ'ըլլայ, նայուածքը մարած և տխուր, մորթը չոր եւ խորշուած, միսերը թոյլ, ձայնը տկար, փորը ուռած:

Երախային գլխուն ոսկորները միացած են կակուղ թաղանդով մը. բաւական է ցուցամատով շատ թեթեօրէն զլխուն մէջանեղը կոխել, ետեւէն առջեւ, ճակատին մօանենալով: Թաղանդային լայն միջոց մը պիտի զգանք որ կը բաժնէ զլխուն ոսկորները եւ որ կը կոչուի fontanelle: Տղան առողջ է երբ fontanelle-ը թեթեւ մը պրկուած է իսկ հակառակ պարագային աչքառու խոռոչ մը կը ձեւացընէ: Գանկին ոսկորներուն տակ հեղուկ մը կայ որ կը պաշտպանէ ուղեղը: Այս հեղուկը կաթին պէս մնուցիչ նիւթեր կը պարունակէ: Աւսոի երբ մանուկը զրկուած է բաւականաչափ կաթէ, այս հեղուկը կը սպառէ, ինքինքը կ'ուտէ: այն ատեն հեղուկը կը նուազի եւ զանկին ոսկորները իրարու կը մնտենան: Fontanelle-ը աղքատին կշիռը նկատուած է:

Պատուասում.— Երախան առաջին անգամ գուրս հանելէ առաջ պէտք է պատուասակել ասլ, որովհետեւ

հաղորդ ակցոթեան մէջ պիտի ըլլայ գուրսի հետ Գըլ-խառորաբ որ ծաղիկի դէմ պատուաստելու է մանուկը. առանց անոր գէմքը կ'աւրուի, կրնայ կուրանալ եթէ կեանքն ալ վրայ չտայ: Պատուաստը կրկնելու է մէկերկու տարին անդամ մը:

Dr. Pinard կըսէ թէ կարելի է տղան ծնելէն 5-10 օր վերջ պատուաստել մանուանդ աղքատ դասակարգին մէջ ուր աւելի ենթակայ կ'ըլլայ վարակման եւ յետոյ՝ կը մոռցուի երբ անմիջապէս չկատարուի: Սակայն երբ հիւանդ է կամ մորթի հիւանդութիւն ունի, պէտք է յետաձգել պատուաստմը:

Ծնդ հանրապէս բազուկին վրայ կը պատուաստեն — պճնասիրոթիւնը կը թելաղրէ աղջկանց սրունքին վայ պատուաստել — որ կ'առենայ եթէ բռնէ: Յաւը մեզմացելու համար, եռացած ջուրի խօմբես կը դնեն վրան, գաղջ վիճակի մէջ:

ՊՏՈՒՅ. — Ամառը՝ տիժը օշուան երախան կարելի է դարս հանել: աշունը՝ տասներկու օրուան, իսկ ձմեռը՝ քսան օրուան եւ անկէ վերջն ալ շարունակել ամէն օր դուրս հանելու, ամէն եղանակի: Եթէ օդը ցուրտ է, լաւ ծածկելու է վրան: Վեց ամսականէն վերջ կարելի եղածին չափ երկոր տանը թողուլ զինքը բաց օդին մէջ: Իսկ երբ տանը մէջ պարտէզ, պաշշամ կամ թէռապ ըլլայ, անհրաժեշտ չէ առաջին ամիսներուն դուրս հանելը: Մանուկին առաջին պտոյտը պէտք է ըլլայ բարեխառն օդով. դուրս հանելու չէ երբ ցուրտը  $10^{\circ}$  էն վար եւ  $0^{\circ}$  էն վեր է:

Պտոյտաները կառքով պէտք է կատարուին. ասո՞ք շատ պղամիկ ըլլալու չեն որպէսզի երախան հանդիսա

ընէ մէջը եւ կառքը քշող անձին դիմացը պառկեցնելու է զայն։

Ակռայ հասնել։ — Մանուկին տռաջին ակռաները կ'երեւան 6-7 ամսու եղած ատեն. երբեմն աւելի կանուխ, երբեմն աւելի ուշ։ Խնչպէս դիտենք մարդ երկու անգամ ակռայ կը հանէ. տռաջինը՝ ժամանակաւորապէս որ կը բաղկանայ քսան ակռաներէ, կոչուած կաթնատամ. ասոնք ընդհանրապէս վեց տարեկանէն ոկսեալ կը թափին և ուրիշներ կը բռուսնին ասոնց տեղ։ Առաջին ակռաները խումբ բոլ կը ծակին ու կ'երեւան։ Առաջին խումբին եւ ուրիշ խումբի մը միջեւ քանի մը ամսուան հանգիստ մը տեղի կ'ունենայ. նախ, բերնին առջեւի մասին մէջ կ'երեւան, վարի կողմը. յետոյ վերի, ետքը՝ քովերը եւ վերջապէս՝ ետեւը. Երբ առաջին խումբը վեց ամսու եղած ատեն հանէ, վերջինը՝ երկու տարեկանէն վերջ կը հանէ։

Տկար մանուկները աւելի ուշ կը հանեն իրենց ակռաները եւ անկանոն կերպով։

Այդ շրջանին, ամէնէն քաջառողջ տղան կը տկարանայ. մարսողութիւնը կը խախտի, փոխանք եւ փորհարութիւն կ'ունենայ. դիւրաւ հարլուխ կ'առնէ. Յաւերը մեղմացնելու համար կարդ մը մայրեր տռանի զանազան գեղեր կը դորձածեն։ Առանց բժիշկի թելագրութեան պէտք չ'ու եւ է բան տալ երախային։

Մանուկները կեանքի առաջին տագնապը կը դդան ակռայ հանած ատեննին. ոմանք սասաթիկ նոպաներ կ'ունենան որոնց չեն կրնար դիմանալ ու կը մեռնին։

Առաջին խայերը. — Ոչ միայն անօդուա, այլ եւ վտանգաւոր է աղոյ կանխահասորէն քալել տալը. Անոնք առանձին պիտի սորվին երբ իրենց սրունքները բաւական

ուժովան զիրենք կրելու համար։ Իրենց անութներէն բըռնելով կամ մասնաւոր առարկաներով քալեցնելը՝ կը վտանգէ զիրենք և կը ծռէ սրունքները։ Նախ կը սկսին չորս սուքով քաշկռառուիլ սենեակին մէկ ծայրէն միւսը և յետոյ օր մըն ալ, յանկարծ միս մինակնին կը քալեն։

Բնականոն մանուկը մէկ տարեկանէն մինչեւ մէկուկէս տարեկան պէտք է քալէ։ անկէ առաջ քալողները «շուտ ոտքի ելած» ներ կը համարուին. իսկ երիտու տարեկանէն վերջ քալողները գէշ մնուցուած և հիւանդկախաղաքներն են, ինչպէս անոնք՝ որոնք մէկ տարեկանին տակաւին ակուայ չեն հանած։ Առոնք մասնաւոր հսկողութեան եւ հոգածութեան պէտք ունին մասնաւանդ երբ խոշոր փոր մը ունին։

Քալելու երր սկսին, ալէն բան ձեռքերնին կ'առանեն եւ բերաննին կը տանին։ Հսկելու է որ ազտոտ, վտանգաւոր, հատու իրեր չճգուին անոնց շարջը։ Ակուայ հանելու շրջանին մաքուր փղոսկրէ խաղալիկ տալու է որոնք կրնան լուսցուիլ։

Մայրիկը պէտք է հսկէ տղուն քայլերուն և սխալ շարժութները ուղղէ, որովհեաւու կարգ մը պղափկներ գէշ ձեւով կը քալեն (ծուռ կը կոխն, կօշիկին մէկ կողմին վրայ կը ծռին, ոսքերնուն մէկը մէջի կողմը կը տանին). Եթէ ուշադրութիւն չդարձուի, կը հիննան այս սովորութիւնները եւ մարմինը կը տգեղցնեն։

Լեզու Ելել. — Նոր լեզու ելլող մանուկին բառերը ճիշտ արտասանել տալու է մայրիկը։ Ոմանք կ'աշորժին տղուն թոթովախօսութենէն և գիտմամբ կրկնել կուտան։ Աղագային դժուար կ'ըլլայ ուղղելը։

## ՄԱՆԿԱՆՑ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ

Մանուկները մեծերէ աւելի ենթակայ են վտանգաւոր մանրէներու որոնք իրենց կ'անցնին աղտոտ իրերու եւ անմաքուր անձերու միջոցաւ։ Հիւանդ եւ աղտոտ անձերէ հեռացնել աղաքը և չպետք որ համբուրեն։ Մայրիկը պէտք չէ ամէնուն արտօնէ որ համբուրեն իր մանուկը։

Մանուկներու սպառնացող զլխաւոր հիւանդութիւններ են.

### 1. Սրամոխի աննանգսութիւն (embarras gastrique).

Պատճառ. տղան երբ չառ ուտէ կամ անկանոն կերպով սւտէ, ստամոքսի անհանդստութեանց կ'ենթարկուի։

Ախտանիթ. աղտոտ լեզու, ընկճուած երեւոյթ, երբեմն տաքութիւն և փսխում, փորհարութիւն։

Դարմանում. պահեցողութիւն, ուտելիքի տեղ եռացած ջուր կամ թեթեւ թէյ մը շաքարով։

### 2. Փորհարութիւն (Diarrhée).

Պատճառ. գէշ սննդառութիւն, չափազանց սննդառութիւն, պաղառութիւն, ակռայ հանել, հայլն։

Ախտանիթ. առաւել կամ նուազ հեղուկի ձեռվ յաճախակի գտրս ելլել, կանաչորակ, լպրծուն, զարշահոտ ասոնց կ'ընկերանայ փսխունք։

Բժիշկ կանչել։

### 3. Թանչ (Dysenterie) փոխանցիկ լուրջ հիւանդութիւն մը։

Ախտանիթ. ձախ կողին մէշ զրբաւոր ցաւ, յետոյ փորհարութիւն ցաւով եւ արիւնով։

Բժիշկ կանչել։

4. Հարսանիք (Rougeole). Տարափոխիկ, քիչ անգամ վահանգաւոր բայց ուշադիր խնամք պահտնջող։

Ախտանիւս. սաստիկ հարբուխ ականջի, քիթի, աշքի, խռափողի և թռքերու։ Քանի մը օր վերջ մարմնոյն, գէմքին և վիզին վրայ պղտիկ կարմիր բիծերու երևում։

Դարմանում. մանրակրկիտ մաքրութիւն. եռացած ջուրով լուալ գէմքը, աշքերը, ամբողջ մարմինը։ Զգուշանալ պաղառութենէ որովհետեւ բարդութիւններ յառաջ կուգան, մանտանդ աշքերուն։

Բժիշկ կանչել։

5. Ջրծաղիկ (Varicelle).

Ախտանիւս. թեթեւ ջերմութիւն, որկէ վերջ մարմնոյն եւ գլխուն վրայ վարդագոյն ցողի կաթիլներու պէս գուրս կուտայ. փշտիկները յետոյ պայթելով կը վերածուին կեղեւներու։ Ջրծաղիկը վահանգաւոր չէ երբ ցրտառութեամբ բարդութիւններ չանեղծուին։

Դարմանում. հարսանիթի գարմանումին պէս։

6. Ծաղիկ (Variole կամ petite vérole). տարափոխիկ հիւանդութիւն հարսանիթին և ջրծաղիկին պէս։

Ախտանիւս. մէջքի ցաւ.  $39^{\circ} - 40^{\circ}$  տաքութիւն. կարմիր բիծեր գուրս կուտայ որկէ վերջ տաքութիւնը կ'իշնայ. Իսկոյն մեկուսացնել։

Բժիշկ կանչել։

7. Կարմրախ (Scarlatine).

Ախտանիւս. զօրսառը տաքութիւն եւ կոկորդի ցաւ։ Մարմինը գուրս կուտայ։

Բժիշկ կանչել։

8. Կապուտ հազ (Coqueluche). Հնչառական խոռոշակներու հարբուխ, փոխանցիկ:

Ախտանիւ. Հազի սասատիկ նոպաներ շշացող շընչառութեամբ որոնք խուխ դուրս կը հանեն:

Դուրմանում. ծովու վրայ պառյաներ կատարել. եթէ երկարի, բժիշկ կանչել:

9. Կեղծմանկ (Diphthérie). փոխանցիկ հիւանդութիւն որ կը յատկանշուի դլխաւորաբար փողին ու հազարին մէջ գոյացած կեզծ մաշկով:

Ախտանիւ. տենդ, արիւնահոսութիւն դլխաւորաբար քիթէն, ակար բազկերակ, խանդարուած տեսողութիւն հայլն:

Բժիշկ կանչել:

10. Դեղնախս (Jaunisse). Լեարդի հիւանդութիւն որ մորթին կուտայ յատկանշական դեղնութիւն մը:

Պատճառ. վախ, տկարութիւն:

Ախտանիւ. մոխրագոյն կղկղանք, փսխունք, փորհարութիւն, ջղային տագնապներ հայլն:

Բժիշկ կանչել:

Նախազգուշութիւն նիւծախսի դէմ. — Ցղաքը հեռու պահել բոլոր հազարող անձերէ. Լորձունքը հազի կամ խօսելու ժամանակ կ'երթայ եւ կը վարակէ փոքրիկը. Նոյնպէս զգուշանալ ճանճերէն. ասոնք ամէնէն աղտոտ և ֆնասակար անասուններն են որոնք կը թառին գարշելի բաներու վրայ և ատոնցմով բեռնաւոր իրենց թեւերով, կ'երթան մանուկներու, կերակուրի եւ կաթի վրայ: Մեծերու համար, կարդ մը բաներ կան որոնց կարելի է ուշադ-

ըռոթիւն չընել բայց պղտիկ տղու մը համար պէտք է  
ծայրայիդ ուշադրութիւն:

ՔԱՆԻ ՄԸ ԽՈՐՃՈՒՐԴՆԵՐ

ՄԱՆՈՒԿԻՆ ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

ՄԱՆԿԱՊԱՐՏՇՁԵՆ ԱՌԱՋ

Մանուկին ֆիզիքական աճումին հետ պէտք է օգտակար եւ կրթիչ վարժութիւններ ալ մայրիկին ուշագրութեան առարկան ըլլան։ Այսօրուան օտար ոստաններու մէջ ծնած, մեծյած տղուն մայր ըլլալը չի նմանիր առկէ յիսուն-վաթսուն տարի առաջ հայրենիքին մէջ մայր ըլլալուն։ Բաւական չէ զաւակ ունենալ, գգուել, կերակրել, հագուեցնել զայն, այսքանը ամէն մայր պիտի ընէր բնալդաբար։ Այսօրուան մայրիկը, ինչպէս ըստեցաւ, իր պաշտօնին յատկապէս պատրաստուած պէտք է ըլլայ. գիտական ծանօթութիւն սաւացած ըլլայ տղուն ատնելիք խնամքներէն իւրաքանչիւրին մասին։

Այսպէս,

Անունդ. — Երախան երկու-երեք տարեկան եղաւ. ի՞նչ պիտի ուտէ։ Մայրիկը հոգ պիտի ատնի անոր մնունդի ընարութեան վիթամինի և քալօրիի տեսակէտով։ Առոտւան նախաճաշը շատ կարեւոր է։ Զգուշանալ սուրծէն որ գրգռիչ է։ Յանձնաբարելի են կաթով եփուած ապուրներ, բօնիչ, կարսդ քառուած հացի բարակ շերտեր եւ պտուղ։ Զգուշանալ միայն հացի փոր տալէ։ ասիկա նախապաշարում մըն է։ խնորը գմուարամարս է, մինչ թրջած եղերքը շատ աւելի գիւրամարս եւ օգտակար իրը ըմպելի՝ միայն մաքուր ջուր տալ մինչեւ ատուր տա-

րեկան, ուրկէ վերջ կարելի է չուրը մկրտել քիչ մը ճերմակ գինիով։

Պէտք է կանուխէն տղան գարժեցնել ճիշտ ժամուն ճաշելու եւ ամէն մէկ ճաշէն առաջ եւ յետոյ բերանը լուալ եւ ակռաները մաքուր պահելու։ Նոյնպէս ամէն ճաշէ առաջ հինգ-տասը վայրկեան հանգիստի վարժեցնել։ ատիկա ախորժակը բանալու կը նպաստէ։ Ճաշերէ դուրս ոչ մէկ սնունգ պէտք է տալ։ Եթէ տղան չուզեր ուտել, դժուարութիւն կուտայ սեղանին վրայ, պէտք չէ բնաւ սոփակել որ ուտէ որովհետեւ աղաչել պիտի տայ եւ պիտի շփանայ։ Երբ ճաշ մը զանց առնուի, ինչ որ մեծ դըր-կանք մը չէ, շատ աւելի մեծ ախորժակով պիտի ուտէ արուածը։ Պէտք չէ մայրիկին մտահոգաթիւնը մատնուի, եւ տղան կասկածելու չէ թէ կը վախնան որ չուտէ։ Տասը-քսան վայրկեան ճաշը առջեւը թողուլ եւ եթէ այդ մի-ջոցին կերած չըլլայ, կամաց մը վերցնել առջեւէն առանց բան մը ըսելու։ Զգուշանալ արուեստական միջոցներէն, ինչպէս պատմութիւն պատմել, պնակին քովիկը պատկեր մը կամ խաղալիկ մը գնել։ Ասոնք ուտելու առողջ սովորութիւնը կը խանգարեն։

Ճաշի ժամերը, մեծերու կողմէ, վիճաբանութեան, տաղաուկի պահեր ըլլալու չեն — ինչպէս կ'ըլլան կարգ մը սուներու մէջ — այդ պատճառաւ ճաշը յոդ-նեցուցիչ կը դառնայ պղտիկին համար։

Տղան պէտք է ինքնիրեն ուտէ, դգալին գործածութիւնը սորվելուն պէս (Յ տարեկան)։ Պէտք չէ մայրիկը նեղուի երբ սկիզբները ձախողի եւ կրծկալին վրայ թափթիէ։

Մայրութիւն. — Տղան պէտք է ամէն օր ամբող-

ջովին լուացուի. ասկէ զատ ձեռքերը լուայ ոչ միայն ճաշերէ առաջ եւ վերջը, այլ եւ ամէն խաղերէ վերջ.

Եղունգները կարծ կարել. ամէն տարափոխիկ հիւանդութիւն անոնցմէ կը փոխանցուի. Հսկել որ եղունգները չկրծէ, մատը բերանը եւ քիթը չխոթէ. Կոկորդի նշիկները կարել տալ եւ խնամել ակռաները:

Հագուս.— Տղոյ հագուստները պէտք է ըլլան շատ մաքուր, լայն, կակուզ, ջմեռը պէտք է տաքուկ հագուին բայց ոչ բեռնաւորուած. Տիսուր է ահանել պըզտիկ մը որ անդամալոյց եղած է իր զգեստներուն մէջ. ասիկա կ'արզիլէ արեան շրջանը, հետեւաբար կը վնասէ առողջութեանը. Յանձնարարելի են բուրդէ հիւսուած հագուստները, կակուզ, տաքուկ, ճկուն. Մէկ խօսքով, լաւ հագուեցնել աղան եւ ոչ թէ շատ հագուեցնել, որպէսզի օդին փոփոխութիւններէն շատ չազդուի. Սրունքները կը րնան բաց մնալ բայց ոտքերը տաք. Ամերիկեան գուլպաները որոնք ծունկէն վար կը մնան, լաւագոյններն են:

Այսպէս, երբ հագուստները շատ պարզ են, տղան կրնայ առանձին հանուելու եւ հագուելու փորձեր կատարել, նոյնպէս լուացուելու եւ սանտրուելու, եթէ հաճելի թուին իրեն. Մայրիկը պէտք չէ ջղայնանայ անոր անճարակ շարժումներուն համար եւ չքաշէ սանտրը կամ օճառը անոր ձեռքէն, ինչպէս կ'ընեն կարգ մը մայրեր. Տղուն մէջ ու և է անհատական ձեռնարկի միտում կը խորսուի այս ձեւով. Ծնդհակառակը պէտք է անոր զործունէութեան, փափաքներուն արդելք չըլլալ, հիանալ անոր նախափորձերուն վրայ եւ քաջալերել զանոնք. Անշոշտ ծայրայեղութեան մէջ ալ պէտք չէ իյնալ, բոլորովին մոռնալով կամ լքելով զայն որ իր կարողութենէն վեր

ջանքեր ընելու ստիպուի։ Մայրիկին հակողութիւնը պէտք է անպահաս ըլլայ, կորովի բայց սքօղուած։ համբերութեամբ սորվեցնէ անոր չկրցածը և օդնութեան հասնի ճիշդ ատենին։

Քուն. — Քունը կարեւոր է, բայց բոնի ըլլալու չէ։ Մայրիկը պէտք չէ բռնագատէ աղան քնանալու իր պէտք ունեցածէն աւելի։ Տղան իրաւոնք ունենալու է ելլելու անկողնէն երբ արթնցած է։ Dr. Montessori այս նպասակաւ, աղուն համար ցած անկողին մը կը յանձնարարէ խոշոր ծածկոցով որմէ կարենայ վար իջնել ուղած ատենը։

Գիշերը, աղաք կը վախճան ընդհանրապէս։ մայրիկը ի՞նք տանիլ քնացնելու է աղան, ամէն գիշեր նոյն ժամուն, և հեռանալ այն ատեն միայն երբ լաւ մը քնացած է։ Ոչ մէկ բան պէտք է խանգարէ աղուն ջղային դրութիւնը։ Թերեւս տարիներով մայրիկը պիտի զրկուի գիշերային հաւաքոյթներէ, թատրոնէ, սինէմայէ, եթէ տունին մէջ չունենայ մեծ մայրիկ մը կամ վստահելի աղգականներ որոնց կարենայ վստահիլ իր հոգեհատորը։

Քունի ժամերն են.

2-3 տարեկան աղոց համար

11-12 ժամ գիշերը. 2 ժամ ցերեկը.

3-4 տարեկան աղոց համար

10-11 ժամ գիշերը. 1½ ժամ ցերեկը.

4-5 տարեկան աղոց համար

10-11 ժամ գիշերը. 1 ժամ ցերեկը,  
ճշէն վերջ

Քունին համար օգօրը կարեւոր գեր մը կը կատարէ։ Հին օրերէ ի վեր միշտ ի պատուի եղած է ան։ Մասի-

կին կողմէ երդուած անուշ օրօրներ և մանկական երգեր մանուկին առաջին երաժշտական դաստիարակութիւնը կը կազմեն։ Սակայն տղուն լսած ձայները ճիշտ պէտք է ըլլան քանի որ երախան գործիքի մը պէս կ'ընդօրինակէ իր լսածը եւ անգամ մը որ սկսի սխալ ընդունիլ, դրժուար է անոր ականջը ուղղել։ Հետեւաբար մայրիկին երաժշտական առաւել կամ նուազ ծանօթութիւնն ալ պէտք մըն է։

Մայրերը կարեւոր գեր մըն ալ ունին իրենց երախաներուն երաժշտական զգայնութեան և ճաշակին մէջ եւ ասոր համար մայրիկին երգերէն զատ լաւագոյն միջոց մը նկատուած է մանկական երգեր լսելի ընել տղոց՝ ձայնազրի միջոցաւ։ Ոչ նուազ հրահանգիլ է նաեւ երգող թռչուն մը դնել երախային սենեակին մէջ։ Ուրիշ միջոց մըն ալ՝ տղան յաճախ պառյափ տանիլ անտառը կամ առաւակի մը մօտիկ։

Խաղալիկ.— Խաղալիկներու ընտրութիւնն ալ պէտք է զբաղեցնէ մայրիկը. անոնք կ'աղդեն տղուն նկարազրին վրայ (հրացան, զինուոր, թանք եւայլն, կոիւի բնազդը կը զօրացնեն աղուն մէջ)։


Դիտողութիւնները ցոյց տուած են նաեւ որ աղոց ամէնէն հաճելի խաղալիկները ամէնէն բարդ եւ սուզոցները չեն։ Աւելի պարզ խաղալիկներով երկար ատեն կը զբաղին, որովհետեւ անոնց կատարել կրնան տալ իրենց ուղած գերերը։

Քաղաքավարութիւն.— Մայրիկին մտահոգութիւնը ըլլալու է զաւակը քաղաքավար մեծցնել։ Մանուկը շատ կանուխէն իր ծնողքէն, ընտանեկան միջավայրէն պէտք է սահնայ բարեկըթութիւնը, որպէսզի բնական

դառնայ։ Երբ կը տեսնենք շինծու բարեկիրթներ, որոնք կենցաղագիտական կանոնները արրարանութեան տարազներու պէս դոց սորված են եւ ուսկայն զանոնք կը շռայշլեն իրենց հաճելի եղողներու միայն, և կամ անոնց որոնցմէ ակնկալութիւն մը ունին, այսպիսիները ընդհանրապէս ճշմարիտ ընտանեկան դաստիարակութիւն չտեսնողներ են։ Քաղաքավարութիւնը՝ ինքնարուխ քաղաքավարութիւնը՝ աղնիւ զգացումներէ և ճաշակէ ըխող քաղաքավարութիւնը՝ մէկ է. ամեն տեղ, ամենուն հանդէալ, ամեն առիթով։

Կրօնական զգացում։— Դպրոցին ճամբան սորվելէ առաջ, եկեղեցին ճամբան պէտք է զիտնայ մանուկը։ Մայրիկը անոր թաթիկէն բռնած՝ եկեղեցի պէտք է առաջնորդէ ոչ միայն հանդիսաւոր տօներու, այլ և լուր օրերու։ Հոն՝ խաղաղութեան մէջ՝ Աստուծոյ գաղափարը, սէրը ներշնչելու, աղօթել սորվեցնելու համար։ Հետագային, անհաւատ շրջանակներ, սովիստ քարտզութիւններ պիտի չկրնան խախտել պատասիին մէջ այն խորունկ հաւատքը որուն հիմը մայրիկին կողմէ զրուած պիտի ըլլայ անոր մանուկ հոգիին մէջ։

Դպրոցական հսկողութիւն։— Օր մըն ալ պիտի դոյ երբ մայրիկը զաւկին ձեռքէն բռնած՝ մանկապարտել և յետոյ նախակլթարան պիտի առաջնորդէ։ Սիսալ է կարծել թէ այլեւս լրացաւ մայրիկին դերը։ Ան պիտի օգնէ դպրոցէն վերադարձին՝ անոր գասերու պատրաստութեան, պիտի քաջալերէ անոր ճիգերը, սիրս տայ երբ յուսալ քում և տկարացում նշմարէ։ Մէկ խօսքով, մայրիկին բարերար հսկողութիւնը պիտի չպակսի երբեք զաւկին վրայէն։





## ՄԱՅՐԻԿ

Մայրիկ, երբ պատուհանին առջեւ նսած ըլլաս,  
կը կարես ու կը մտածես: Գիտե՞մ թէ ի՞նչ բանի վրայ  
կը մտածես: Կարած շապիկիդ վրայ, բանկոնակի մը,  
տաքատի մը կամ իրիկուան եփելիք ապուրիդ վրայ կը  
մտածես... բայց մանաւանդ իմ վրաս կը մտածես: Քու  
միւս մտածումներդ բոլոր կիներուն ալ մտածումներն են՝  
որոնք կը շարունակեն ապրիլ առանց գիտնալու թէ ին-  
չու՛. պարզապէս անո՞ր համար որ սկսած են ապրիլ:  
Երբ իմ վրաս կը մտածես, մայրիկ, կեանեդ անհրաժեշ-  
տուրիւն մը կ'ըլլայ: Կ'ուզես ապրիլ, ո՞չ այնքան մեծ-  
նալու տեսնելու համար, որքան ինձի օգնելու համար որ  
մեծնամ: Սիրտդ լեցուն է ուժերով ու դուն կ'ուզես ա-  
նոնց բոլորը զործածել: Զիս կը սիրես այնպէս իբր թէ  
ամէն բանի վախճանը ըլլայի..... Մայրիկ, դուն այ-  
լեւս կար կարող եւ մտածող պարզ կին մը չես, տար  
տարեկան տղու մը մայրն ես. Մարդկուրեան համար  
կ'աւշատիս ինքնամփոփ, դուն որ Մարդ մը կը պա-  
րասես:

Շ. ՖԻԼԻԲ

# ՑԱՆԿ ՆԻՒԹՈՅ

## ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Կնոջ կոչումը	1
Ընտանիքի կազմութիւն	2
Իբր ընտանիքի մայր պատրաստութիւն	3
Ամուսնի ընտրութիւն	8

## ԱՌՈՂԶԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Բնդիմանուր	11
Կանանց յատուկ	17
Գործնական բժշկութեան ծանօթութիւններ	18
Տարափոխիկ հիւանդութիւններ	19
Պատահական անհանգստութիւններ	
Եւ գործնական դարմաններ	23
Ընտանեկան դեղարան	27

## ԱՌՏՆԻՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Տան մը նիւրական կազմակերպութիւնը	28
Մօր դերը տան նիւրական կազմակերպութեան մէջ	32
Ընտանիքի մը պիտինէին կազմութիւնը	34

## ՄԱՆԿԱՏԱԾԱԿԱՆ ԵՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

### ՀԱԿԻՐՃ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ

Առողջապահական խնամքներ յղութեան ցցանին	41
Նորածինին բնախօսութիւնը	42
Նորածինին տարուելիք խնամքներ	43
Մանկանց հիւանդութիւններ	61
Քանի մը խորհուրդներ մանուկին դաստիարակութիւններ	
կութեան մասին Մանկապարտէզէն առաջ	64


ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0012369

ЦЕНА

13850



ԳԻՒ ՄԵԿՈՒԿԵՍ ՇԻԼԻՆ

Գիմել, GUEBENLIAN PRESS,  
29 Victoria Road,  
Nicosia, Cyprus.